



ՄԻՈՆ

1965



ՄԻՈՆ

ԼԹ.

ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԳՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

«سور» مجلة ارمينية شهرية ، دينية ، ادبية ، ثقافية .

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

Յուլիս

Թիւ 7

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ

Սփիւռքի բոլոր կողմերը տարածուած Հայ դպրոցները տարի մը եւս բոլորեցին ներկայ ամսուն. տարի մը՝ լի իրագործումներով, յոյսերով եւ բազմաթիւ խոչընդոտներ ու դժուարութիւններ յաղթահարելու անյուսահատ կամքով:

Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան հովանիին տակ իրենց գոյութիւնը շարունակող եւ Յորդանանի մեր դաղութին հասպահականման դիւաւոր ազդակնկատուող Ս. Թարգմանչայ Երկրորդական Վարժարանն ու Ամժանի Իւզպաշեան-Կիւլպէնկեան Նախակրթարանը եւս յաջողութեամբ իր աւարտին բերին դպրոցական 1964-1965 տարեշրջանը:

Ի դին բարոյական եւ նիւթական գոհողութիւններու պահանջ զոյգ այս վարժարանները, շնորհիւ երկու ազգապարծան կազմակերպութիւններու՝ Հ. Բ. Ը. Միութեան եւ Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան, ինչպէս նաեւ զանազան այլ մարմիններու եւ անհատներու կողմէ եղած պարբերական նուիրատուութիւններու, կրցան տարի մը եւս շարունակել այն էական ու ազգանըպաստ գործը՝ որ Հայ դպրոցինն է արտասահմանի մէջ:

«ՄԻՈՆ»ի ներկայ թիւին մէջ երեւոյող տեղեկագիրները այս դպրոցներուն, իրենց միամեայ յաջող գործունէութեան ճշը-

գրիտ եւ խանդավառող պատկերը ըլլալէ աւելի՝ են ապացոյցը թէ ուրիշ երկիրներու կարգին՝ հոս եւս Հայը իր ապագան եւ որպէս ազգային ամբողջութիւն ապրելու տենչը հիմնաւորած է մեր վարժարաններուն վրայ:

Ուրախութեան եւ խանդավառ խոհերու առիթ մը կը հանդիսանան երկու վարժարաններու այս տարեշրջանի հունձքը կազմող շրջանաւարտները, որոնք, ամենայն ապահովութեամբ, իրենց տարիներու տքնաջան ուսումնական աշխատանքներուն հետ ու առընթեր՝ առած են բա՛ն մը մեր ցեղային հոգեբանութեանէն, նկարագրէն եւ առաքինութիւններէն: Այս ապահովութեան գիտակցութիւնն է որ մեզ կ'ընէ ինքնավստահ՝ ըսելու թէ անոնք, ինչպէս գիրենք նախորդող շրջանաւարտները, կեանքի ասպարէզ կր մտնեն առանց կասկածներու եւ երկընտրանքներու, օտար ազգեցութիւններու գէ՛մ պայքարելու ամենէն անհրաժեշտ պատրաստութեամբ:

Այլապէս ամենակարեւոր եւ վճռական դեր մը կը կատարէ Սրբոց Յակոբեանց Մայրավանքի Ժառանգաւորաց Վարժարանն ու Ընծայարանը, որ, անմիջական հովանաւորութեանն ու հակողութեանը տակ Սուրբ այս Աթոռին, Հայաստանեայց Եկեղեցիի բազմազան պէտքերուն եւ պահանջներուն գոհացում կու տայ:

Վերջին յիսնամեակին մանաւանդ, աշխարհի չորս անկիւնները տարածուած մեր ազգակիցներուն հոգեւոր կեանքի պահանջները գոհացուած են առաւելաբար Երուսաղէմի Ընծայարանի շրջանաւարտներով, որոնք, իբր թեմակալ Առաջնորդ կամ պարզ հոգեւոր հովիւ փոքրաթիւ ծուխերու, Եկեղեցին դարձուցած են հաւատքի եւ ազգային ոգիի պահպանման ներշնչարան մը: Ու տակաւին, արտասահմանի մեր հանրային կեանքին մէջ իրենց կարեւոր տեղը գրաւած են Ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտներ կամ նախկին սաներ, որոնք իրենց մտաւորական պաշարն ու աշխատելու կամքը ի սպաս դրած են դպրոցին, թերթին կամ մշակութային եւ միութենական զանազան ձեռնարկներու:

1964-1965 ուսումնական տարեշրջանի վերջաւորութեան, չորս սաներ աւարտած ըլլալով Ժառանգաւորաց Վարժարանի քառամեայ ընթացքը՝ Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը Շարաթ. 31 Յուլիսին անոնց շնորհեց ուրար կրելու արտօնութիւն. անոնք կը պատրաստուին շառաջիկայ տարեմուտին անցնիլ Ընծայարանի բաժին: Միաժամանակ Ամեն. Պատրիարք Ս. Հայրը նոյն օրը սարկաւազութեան աստիճան շնորհեց երեք տիրացուներու, եւ Կիրակի, 1 Օգոստոս, Վարդավառի տօնին, կուսակրօն արեւելայ ձեռնադրեց Ընծայարանի բաժինը աւարտած աւագ սարկաւազ մը:

Միամեայ չրջանի մը փակումէն վերջ եւ նախքան յաջորդ վերամուտը, ամառնային հանդիստի այս չրջանին, անհրաժեշտ է խմբային խորհրդակցութիւններով, հրապարակային քննարկումներով եւ թերթերու էջերէն քննել մեր անհամար վարժարաններուն նիւթական եւ ուսումնական վիճակը եւ փնտոել բոլոր այն կարելիութիւնները որոնք կրնան այդ ուսումնարաններուն գոյութիւնը դարձնել աւելի՛ արդիւնաւոր եւ օգտակար:

Եթէ մինչեւ վերջին տարիները տակաւին կային անորոշութիւններ Հայ դպրոցի առաքելութեան ու նպատակին շուրջ, անոնք այժմ փարատած են վերջնականապէս, եւ տարագիր Հայ զանգուածին համար մեր ուսումնարանները այն օժախներն են, որոնցմէ նե՛ր մ իրան կարելի կ'ըլլայ ծաղկող սերունդին ներշնչել Հայ հոգիի բոլոր առաքինութիւններն ու նկարագիրը:

Բարեբախտութիւն մըն է եւ վերեւ ակնարկուած պահանջքի զգացողութեան դրական արդիւնք այն իրողութիւնը՝ որ դարձեալ անցնող վերջին տարիներուն, Հայ վարժարանները դրուած են նիւթական աւելի բարեկեցիկ վիճակի մէջ. ու ասիկա շնորհիւ անոր՝ որ զանազան կազմակերպութիւններն եւ միութիւններն, մասնաւորապէս Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայէն, սկսած են ըստանձնել արտասահմանեան դպրոցներու նիւթականին հայթայթումը: Այսպէս, այլեւս գրեթէ ձերբազատ դրամական նեղ ու ճնշող կացութիւններու մտահոգութենէն, դպրոցներու վարիչ մարմիններն ու դաստիարակ-ուսուցիչները աւելի դիւրաւ եւ աւելի երկար ժամանակ տրամադրելով առիթը ունին զբաղելու հայ սղոց կրթութեան եւ մանաւանդ՝ հայեցի դաստիարակութեան հրատապ հարցերով:

Իսկ խորհրդակցութիւններու առաջին եւ ամենէն կարեւոր խնդիր պէտք է նկատուի, ըստ մեզի, Հայերէնի լրիւ ուսուցման հարցը: Պէտք է խոստովանիլ որ կամայ թէ ակամայ՝ անխուսափելիօրէն Հայերէնը տարիներէ ի վեր ետ կ'երթայ դպրոցներուն մէջ ու նոր սերունդի շրթունքներուն վրայ: Փնտոել պատճառները այս վտանգաւոր կացութեան եւ արագ ու անմիջական միջոցառումներու դիմել՝ սրբազան պարտքն է բոլոր անոնց, որոնց յանձնուած է պարտականութիւնը դպրոց յաճախող պզտիկները Հայ ոգիով մեծցնելու: Որովհետեւ մենք խորապէս կը հաւատանք որ Հայերէն հինաւուրց լեզուն, ըլլալէ առաջ մարդոց միջեւ յարբերութեան միջոց մը, է՛ եւ կը մնա՛յնախապայմանօրէն այն ամենասուրբ աւանդը՝ որ իբրեւ Հայ ապրելու եւ բարձրանալու մեր յոյսը կը խորհրդանշէ, մեր կա՛մքը, մեր անդրդուելի ոգին ու հաստատակամութիւնը:

Եւ ճիգը յանուն այդ լեզուին ու անով գոյութեան իրաւունք ստացող ազգութեան՝ պէտք է ըլլայ համազօրային ու միակամ, որպէսզի անթիւ գոհողութիւններու եւ տքնաջան անհատնում աշխատանքի բարերար արդիւնքը իր ազդեցութիւնը տարածէ ամէն տեղ ու բոլորին վրայ անխտիր, ի փառաւորութիւն մեր ժողովուրդին:

Մ. Գ.

Ս. ԳՐԱԿԱՆ

Օ Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ը

Գերեզման այցելող կինըը զահալվէժ բառերով աշակերտներուն եւ հաւատացեալներուն պատմեք էին արդէն իրենց տեսածն ու լսածը: Բոլորը սահմուկած ունկնդրեք էին, առանց հաւատալ կարենալու: Շատ դժուար էր մարտել այս նոր անակնկալը:

Ճիշդ այդ միջոցին հեատապառ կը հասնէր Մաղապղինէն, յայտնելով թէ ինքը իր աշգերտով տեսած էր Վարդապետը եւ իտասած հետը: Ներկաներուն մէջ շրջան ըրաւ զարմանքի եւ ուրախութեան շողի մը, նախ շփոթ եւ համբ, ապա խանդավառ, կարծես ճշմարտութիւնը յանկարծ պայթած ըլլար երկրի վրայ: Բոլորը իրարու կը նայէին, քաղցր երգէ մը արթնցողներու նման:

Յովմաս միայն այլուրացած կը գիտէր անակնկալ լուրին պատգամաբերը, ու չէր կրնար հաւատալ իր ականջներուն: Յետոյ դառնալով Մաղապղինէին, որ ճառագայթի մը նման իր ուրախութիւնն ու յուզումը կը փոխանցէր շուրջիներուն, ըսաւ. «Դուն իրապէս տեսար Վարդապետը»: Մաղապղինէն նախ շիւնց կարծես ըստածը, յետոյ դառնալով Յովմասին, որ իրեն կը նայէր շլմորած, ըսաւ. «Ես տեսայ Վարդապետը, Ան խօսեցաւ ինծի Իր ձայնով, մպրտով, բայց մանաւանդ վէրքերովը: Անոր բովանդակ է-ութիւնը կը թրթուար, բռնկած երկնքի մը նման: Պայծառ եւ քաղցր էր այդ բխուղ մը, արիւնտոտ իր ուտոյնով: Տեսածս տեսիլք մը չէր, այլ իրական ներկայութիւնը Անոր»:

Պետրոս եւ Յովհաննէս, ցնցուած այս յայտնութիւններէն, վազեցին Արեմաթացիին պարտէզը: Ըստածին պէս պարզապէս զերեզմանը, միայն ցրուած կտուաներ եւ Օտարականին գլխուն վարչամակը տեսան, հինաւորոց յիշատակի մը պէս մէկ կողմ նետուած: Մենք փոթորկէն վերջ այս ճերմակ նշխարները աւելի քան յուզիչ էին, մաս-

հէն տառապող հոգիներուն համար: Տարակոյսներով լեցուն վերադարձան իրենց ընկերներուն քով, առանց բացատրել կարենալու եղածը: Այժմ լուութիւնը զոյգ յաւիտենականութիւններուն, մահուան եւ կեանքին, իրարու կը հպէին իրենց հոգիին մէջ նոր ուժով եւ խմտոտով: Ակնորս աշակերտները կ'զգային զայն, բայց չէին կրնար բացատրել: Արիւնտոտ պատահարը որ օրերէ ի վեր նստած էր անոնց հոգիին մէջ, վերածուեք էր անշուսփելի բանի մը, խորհուրդներով ծոցուոր մշուշի մը, որուն գերկէին մէջ հանդչելու կ'երթային բոլոր առամները յաւիտենական հանդոյցին:

Նոյն երեկոյեան, Կղէոպաս եւ իր ընկերքը, երկու բարեմխո հրեաներ, Նրուսաղէմէն իմամաուս կ'երթային, տխուր զգացումներով ծանրացած: Օտարականին մահը ոչ միայն խոտով լեցուցած էր սրբազան քաղաքը, այլ նաեւ յուսախար ըրած տարիներէ ի վեր իրմով խանդավառուած հոգիները: Իրիկնադէմին՝ երբ արեւու գունդը իր կարմիր փառքով կը հանգչէր հորիզոնին, եւ ծառերը իրենց գաղղ շուրջը կը փռուէին ճամբուն վրայ, նշմարեցին որ անծանօթ մը իրենց կը մօտենար, կարծես թէ մտիկ ընկ ուղէր խօսակցութիւնը: Կանգ առին, ըստ սովորութեան զինքը բարեւելու, եւ միասին շարունակեցին ճամբան:

Բաւական մը քայլիչ յետոյ, ուղեւորը հարցուց իրենց թէ ինչո՞ւ ընկճուած կ'երեւէին, և թէ ի՞նչ էր նիւթը որուն շուրջը կը վիճէին: Անոնք իրեն պատմեցին Օտարականին անտոնութեան եւ խանչութեան պարագաները, սրտամտիկ մանրամասնութիւններով: «Կը յուսայինք, ըսին, թէ Ան պիտի փրկէր Իսրայէլը, սակայն պատահեցաւ տանը պատելին: Իրաւ է թէ այս ատու գերեզման դացող կինըը մեզ զարմացուցին իրենց

բերած լուրերովը, սակայն ո՞վ կրնայ հաստատել ընծայել կիրներու խօսքին:

Անծանօթը կը լսէր այս բոլորը խորունկ արտոնութեամբ, յետոյ ամէն բանէ տեղեակ մարդու նման սկսաւ խօսիլ: «Ճիշտ՛ է այդքան անյոյս են ձեր հողիները, չէ՞ք գիտեր թէ մահը կարճ դիշեր մըն է միայն արդարին համար: Երկնքի իրաւունքը եւ երկրի սէքը, որոնց ծնունդն ու ժառանգորդներն ենք բոլորս, կրնան ժտենալ իրարու եւ Աստուծոյ տանիլ մարդը: Անձահուսիշներ, Աստուծոյ անտահման էութեան տարին է, իսկ մարդը ժառանգորդը անոր: Երկնաւոր ձօքը էութեանէն կը բխի յաւիտենական բարիքներու դեմը: Կեանքն ու մահը արիքներ են միայն անոր: ոչնչանալու համար չենք եկած աշխարհ, պէտք է հասառք ունենալ եւ քալիլ անվնէն, դէպի սէրն անձակ եւ խոտուտան անհերքելի, զոր իրեն կտակ արեւունագիր Բողոք մեզի մահուան յաղթահարելը: Հասառքով պէտք է քալիլ կեանքէն, յաւիտենական ուխտաւորի մը նման, արիւնքոտ ստեղծող բայց հողիւլ սնվարան, ասորումով վերադարձներու եւ Արարչութեան յուզումներով եւ յայտով: Անծանօթը կը խօսէր եւ բառեր կը ծորէին իր չրթներէն մեզրի կաթիլներու նման, ջահերու պէս լուսաւորելով անոնց հոգիին մութերը:

Երբ գիւղը հասան, խնդրեցին անծանօթէն որ իրենց հիւրը ըլլար, երբ օրը արարածով էր արդէն: Յետոյ իր ձեռքէն բռնելով մտցուցին այն առնը ուր պիտի գիշերէին: Ընթրիքի միջոցին, հիւրը որ մէջտեղ նստած էր, առաւ հացին բլիթը, բեկանեց, օրհնեց եւ բաժնեց բոլորին, իրեն յատուկ յանկուցիչ շարժումներով մը: Սեզանին շուրջ եղողները իրարու նայեցան, Գանի երազը մը յանկարծ արթնցողներու պէս, ձանջած էին յարուցչուայր, սակայն աներևութի եղած էր Ան արդէն: Իր անյայտ գոյութիւնը միայն զեռ կը շարունակէր լեցնել շրջապար, տակաւ աճող տեսիլքի մը նման: Գիշերով, առանց ընթրիքի մը վերադարձան Երուսաղէմ, բարեկամներուն պատմելու, իրենց պատահածը:

Յաջորդ օրը, երբ աշակերտները եւ պրուար թիւ մը հաւատացեալներու նորէն հպարտութիւն էին բարեկամներէն մէկուն տակը յանկարծ հոգի շարժումէն կարծես,

բացուեցաւ դուռը եւ սեմին վրայ երեւցաւ Օտարականը, Հանդարտ, անաշխարհային: Իրմէ բխող լոյսի թրթռումին մէջ կը բարախէր իր դէմքը, Հազար ձեռքերէ նուազուած երգչուհի մը հանդոյն: Յետոյ լոյսի ակօսի մը ընդմէջէն յառաջացաւ եւ կեցաւ սենեակին մէջտեղը: Հանդարտ բոց մը ըլլար կարծես ինքը, խորանարդ ցոլեբրով, որ տակաւ կը մեղմանար ու կը վերածուէր բերեղ կերպարանքի մը: Բոլորը ետ ետ ընկրկեցան ի տես այս հրաշալի անակնկալին: Օտարականը ձայնով մը՝ որ հարկը մարդկային ըլլալ կը թուէր, ողորմեց բոլորը: «Ճիշտ՛ է սահմանաւոր ու լիարժեք էք այսպէս, մի՛ երկմտիք, մտեցէք եւ շօշափեցէք Ձեռք, եւ պիտի զգաք թէ ստուեր մը չեմ, ոչ այլ պատրանք մը՝ ոչինչէն ծնած: Օտարականին խօսքըր տաք էին, Հայած երկնքի մը նման, եւ խորունկ՝ անհունութեանէն եկած զօղանջի մը պէս: Ամէնքը կը նայէին սպլահար, բայց չէին համարձակեր հոյիլ իրեն: Ինքն էր, ծանօթ իր կերպարանքով եւ խաչըութեան անտիտիկ նշաններովը. սակայն փորձուած բան մը կար բովանդակ անձին վրայ, զոր զժուար էր նկարագրել: «Տակալին ի Գալիլէա, ձեզի բոքր էի արդէն թէ պիտի կատարուէին այն բոլորը, որոնք սահմանուած էր Մարդու Որդին: Դուք կենդանի վկաներ եղաք այդ ամէնուն, սակայն մտացիք անփոփոխ, թերահաւատ եւ կարծր, նման քարերու, որոնք չեն թափանցուիք լոյսի ճառագայթներէն, եւ ոտքերէն՝ որ չի լսեր ծովուն երգը:

Գանիին՝ որ պիտի ուզէին միայն հետունքն տեսնել այն լոյսը, զոր դուք բարտր ունեցաք շօշափելու, եւ ինչ ակտիւր՝ որ ձեզմով պիտի յայտնուի աշխարհին, Հաւատաւորեցէ եղածներուն եւ տարէք երկնքէն շնորհուած այդ միտիթարութիւնը՝ մարդոց, եւ վստահ եղէք թէ նա ձեզի հետ պիտի ըլլամ միշտ: Ըսելով հանր ժամանակներուն:»

Որքան կը խօսէր, այնքան ակնիլ կը պայծառանային դէմքերը աշակերտներուն: Իր ներկայութիւնը սպացոյց էր թէ անհաւատալին իրականացած էր Հրաշալի ստուգութեամբ: Ի տես եւ ի բոք այդ բոլորին, ամէնքը նոր ու հզօր տենչի մը սրարբած, կ'ողջէին զիրար ողջպատելէ, իրարու հետ ըլլալ, իրարօրծելու մեծ խոտուտմը սպա-

զայ թագաւորութեան: Վերադարձած էր թագաւորը, Հետեւաբար կար թագաւորութիւնը: Սաշելութիւնը որուան մը մթութիւնը եղած էր միայն, որպէսզի լոյսը աւելի ուժգին փայլատակէր դալիք բոլոր ժամանակներուն համար:

Այս հանդիպումին ներկայ չէր Քոլմաքը: Ի զո՞ւր իր ընկերները կը փորձէին համոզել զինքը թէ տեսած էին Վարդապետը կենդանի եւ խօսած Հետը: Թովմասին հաւատաբար մթադնած էր Գողգոթայի խաւարին մէջ: Սաշի գայթակղութենէն յետոյ, դրժուար էր իրեն հաւատալ յարութեան: «Մինչեւ որ մատներովս չջօղափեմ Իր վէրքերը, չեմ կրնար հաւատաք քննայել ձեր բտաններուն», կը կրկնէր անդադար:

Շարաթ մը վերջ, աշակերտները միեւնոյն տունն էին հաւաքուած եւ Քովմաքը իրենց հետ: Յանկարծ լսեցին իրենց ընտանի ձայնը: Օտարականը ներս մտաւ, ողջունեց բոլորը եւ իր աչքերը կանգ առին Քովմասին վրայ: Եկած էր կարծես միայն թերահաւատին համար, որովհետեւ սէրը զոր ունէր իրեններուն նկատմամբ, Հզորագոյն էր քան բոլոր նախատիշնները անհաւատութեան: Մօտեցաւ Քովմասին, բացաւ իր կողին վէրքը եւ հրաւիրեց կասկածողը որ շօշափէր զայն: Քովմաքը չհամարձակեցաւ հպիլ վէրքին, անակնկալ այս ստուգութեանը առջև չփոթահար՝ հազիւ կտրաւ թոթովել: «Տէր իմ եւ Աստուած իմ»: Օտարականը նայեցաւ անոր եւ խայթող ժպիտով մը յարեց. «Նրանի անոնց որ չտեսած կը հաւատան, Կասկածը մեծ վէրք մըն է Հողիին մէջ բացւող, երկարեակ եղբայրը հաւատաքին: Երանի չեմ ապր քեզի, օսկայն քու վէրքդ կը բուժուի այն ատեն միայն երբ մատներդ իմ վէրքին հպին»:

Օտարականին Գալիլեացի աշակերտներն ու հետեւորդները, մտտահ ալլելա իրենց Տիրոջ յարութեան, ինչպէս նաեւ խոտուածին, թէ Ան իրենց պիտի հանգիպէր Գալիլեոյ մէջ, թողուցին մասնութեան եւ աւրելնի քաղաքը եւ վերադարձան իրենց տեղերը: Տոամը փակուած էր Տիրոջ յաղթանակով, Որդին վերադարձած էր Հօրը, Թագաւորը՝ իր թագաւորութեան, իրենք ալ պէտք է վերադառնային իրենց խաղաղ աշխարհը, որ կը քաղցրանար Տէրերիոյ ծովա-

կէն, եւ որուն զեղածիժազ ամբերուն վրայ առաջին անգամ տեսեր էին Վարդապետը եւ հետեւեր Անոր:

Իրիկուն մը, Օտարականին գլխաւոր աշակերտները Պետրոսի զեկավարութեամբ մեկնեցան որսի: Հակառակ ծովու նպատաւոր հանգամանքներուն, ոչինչ կրցան որսալ: Արշալոյսին, անպտուղ աշխատանքն յողնած, վերադարձան Կափառնայում: Հեռուէն, օտտուան մշուշին մէջ, նշմարեցին մարդ մը, որ լճերին կեցած կարծես իրենց կ'սպասէր: Երբ ցտմաքը իւնս, անծանօթը մօտեցաւ իրենց եւ ընտանի շեշտով մը հարցուց. «Ուտելու բան մը ունի՞ք»: Չրկնորս աշակերտները յուսահատ շարժումով պատասխանեցին թէ ոչինչ կրցած էին որսալ:

— Ուռկանը նաւին աջ կողմը նետեցէք, բաւ անծանօթը այնպիսի շեշտով մը, որ կարելի չէր չհնազանդիլ: Հազիւ աւարտած այս գործադրութիւնը, ցանցը լեցուած էր արդէն ձուկերով: Ձկնորսները իրարու նայեցան. ճանչցած էին Վարդապետը որ քաղցրեկ իրենց կը ժպտէր: Յիշեցին իրենց առաջին հանդիպումը Օտարականին հետ, նոյն տեղը՝ ուր միեւնոյն հրաշքը տեղի ունեցած էր: Անոնց Հողին առաջին անգամ ըլլալով զղաց յիշատակին ցաւը և արցունքներ կախուեցան իրենց թարթիչներէն:

Յետոյ երբեմնի մտերմիկ անուշութեամբ խորովեցին ձուկերը եւ նստան ճաշի: Իոյլոր իրեն կը նայէին Հիացիկ եւ անխօս: Լուսնն Հողիները, երբ սէրէն աւելի գիտնն սիրել զիրար: Տառապած սիրտերուն համար չկայ աւելի քողցր հանգիստ, քան հետախաղաղ այս սուղումը, ուր աչքերու փոխան սիրտանն են որ իրարու կը բացուին, թափանցիկ ու դողող շտառախորձումով:

Երբ լրացաւ ճաշը, Օտարականը դարձաւ Պետրոսին, որ մինչև այն ատեն գլխիկոր կը մնար, եւ Հարցուց. «Մի՞տն Յովնանու, կը սիրո՞ս Ձիւս»: Հակառակ իր նկատմամբ ցոյց տրուած այս ուշադրութեան եւ դորովին, ուրացողը կարկառեցաւ յուղումէն: Պահ մը ինքզինք փոխադրուած զգալ մտն այն կրակին, երբ ուրիշները Հարցուցեր էին իրեն թէ կը ճանչնար Վարդապետը: Յիշեց պատասխանը, եւ նայուածքն Անոր՝ որ մահուան կ'ըրթար մատնութեան այդ գի-

չերուան մէջ: Արցունքները կ'ափօսէին իր ալուրը որոնց կաթիլները կը բխէին իր հոգիէն: Երկիւղած անշարժութեամբ հաւատաբար իր ուժերը, հազիւ կրցաւ մրմնջել ՎԱՅ՝, Տէր, դուն գիտես թէ կը սիրեմ ըզ-
Քեզ:

— Արածէ՛ ուրեմն դառնեալ:

Սակայն Օտարականը չի բաւարարուիր առաջին այս հաստատական պատասխանէն կարծես, եւ կը կրկնէ իր հարցումը:

— Ինչո՞ւ համար կ'ուզես տանջել դիս, կը պատասխանէ Պետրոսը, գիտես թէ կը սիրեմ զՔեզ առաջուրնէ աւելի, եւ թէ պտարաս եմ նուիրաբերելու կեանքս, կրկին չուրանալու համար Քու սէրդ:

— Հովուէ՛ ուրեմն ոչխարներս:

Սակայն Տէրը երրորդ անգամ հարցուց. «Միտն Յովնանու, ճշմարտապէս կը սիրե՞ս Ձիս»: Կ'ուզէր այս կերպով յիշեցնել Պետրոսին իր երեք ուրացումները, առնելով իր բերնէն երեք նոր խոստումներ սիրոյ, իր ընկերներու ներկայութեանը:

— Բայց Տէ՛ր, կը պատասխանէ Պետրոսը զրեթէ լալով, Դուն ամէն բան գիտես ու յատահ ես թէ կը սիրեմ զՔեզ:

— Արածէ՛ ուրեմն ոչխարներս:


— Ճշմարիտ կ'ըսեմ քեզի, երբ մանուկ էիր, ինքզ կը կապէիր զօտիդ եւ կ'երթայիր ուր որ ուզէիր. բայց երբ ծերանաս, ուրիշներ պիտի կապեն զօտիդ, առաջնորդելու համար քեզ մահուան ու խաչին: Իմ սէրս

կըբայր է մահուան: Պիտի հայածուիք, պիտի ասուապիք, որպէսզի ձեր հոգիներուն մէջ արթննան ննջող յիշատակները երկնքին, յօրինելու համար ձեր կեանքն ու դիմագիրք նման հրեշտակներու:

Մի՛ ընկճուիք կեանքի դժուարութիւններէն, վստահ եղէք թէ գերագոյն արդարութեան եւ վարձատրութեան ժամը պիտի չուշանայ անոնց համար, որ ճշմարտութեան ճամբայէն կ'երթան: Տառապանքն ու մահը ոչ միայն կը գեղեցկացնեն հոգին, այլ կուտան աւելի դեղեցիկ ձեւ մը կեանքին: Մեծ եւ հզոր է հոգին, երբ գիտէ կենալ բարձունքներուն վրայ, անկէ դիտելու անհուն խորհուրդը տիեզերքին, փոռած հեռաւոր աստղերու շուքին:

Մանր էր պահը բայց սրտառու: ապագայի արտում ու լուսաւոր մտածումը կը բացուէր բոլորի հոգիներուն խորը, տեսանելի թանձրութիւնով: Անոնց այնպէս կը թուէր թէ անցած օրերը տառապագին հոգեվարքով մը կը զոցէին իրենց աչքերը բացուող այս նոր արշալոյսին դիմաց, որ կը թուէր թէ իր յերջալոյսը պիտի չունենար: Մտաւայ լեռները արեւու սուկիով օժուէն կը կենային պղինձներու հետ հալուած հորիզոնին դէմ: Գարունը իր կանաչ մուշակներով կը շրջէր պարտէզներու եւ դաշտերու վրայ: Աշակերտները մեծցած աչքերով կը նայէին այս բոլորին, մտածելով Օտարականի ըսածներուն, որոնք որքան պարզ այնքան ալ խորհրդաւոր կը թուէին ըլլալ:

(Շարունակելի՞ 17) [†]



ՄԵՆԵԱԼ ԺՈՎՈՒ ՇՈՒՐԶ ԳՏՆՈՒՈՂ ԶԵՌԱԳԻՐՆԵՐԸ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳԻՐՔԵՐԸ

ՆԵՐԱՄԱԿԱՆ

1947-ին երբ պետկի հովիի մը ձեռքով գտնուեցան Գուրբանի ձեռագիրները, Ս. Գրական, բանասիրական եւ պատմական աշխարհի մէջ մեծ եւ անկասկածեալ հետաքրքրութիւն յառաջ բերին: Երազացի եւ Ամերիկացի ակնասուր գիտնականներ եկան Յուդայի Անապատ՝ Մեռեալ Մովսէս արեւմտեան շրջակայքը (Գուրբան, Մուրազպա՛աք եւ Այն-Ֆաշխա), ուսումնասիրելու նորայայտ ձեռագիրները, որոնք մտա երկու հազար տարուան հնութիւն ունէին:

Տիւսիս-Մուսիկը (դասախօս Սորպոնի Համալսարանին մէջ եւ առաջիմեքէն մէկը որ գիտական աշխարհին ներկայացուց Մեռեալ Մովսէս ձեռագիրներու գիտին յարուած խնդիրներէն մտանք), երբ 1958-ին Երուսաղէմ եկաւ, Երուսաղէմի Պաղեստինեան Թանգարանին մէջ ուսումնասիրելու Գուրբանի ձեռագիրները, հետեւեալը կը գրէր. «Քանի մը ամիս առաջ կրցայ բնուի. Թանգարանին այն սրահին մէջ ուր տնոնք (ձեռագիրները) հաւաքուած են, եւ ուր գիտնականներու փոքր խումբ մը կը գրադի տնոնց ուսումնասիրութեամբ, մեծ թիւ մը այդ թանկագին հատուածներէն: Ի՞նչ յուզում պատճառներով համար, որ իր ձեռքերուն մէջ կը բռնէ եւ տող առ տող կը կարդայ երկու հազար տարուան այս ձեռագիրները, որոնք կը պարունակեն գաղտնիքները խորհրդաւոր ազանդին, որ հաստատուած էր Մեռեալ Մովսէս մտ, այն անապատին մէջ՝ ուր Յիսուս Նազարեցիին հանդիպեցաւ Յովհաննէ Մկրտիչին» (Dupont-Sommer, Diogene, էջ 93):

Մեռեալ Մովսէս շուրջ գտնուող ձեռագիրները նոր յոյս եւ յայտնութիւններ բերին հին կրօնական աշխարհի, երկական կրօնի, բրիտանութեան ծագումն ու պատմութեան, Աւետարաններու եւ Առաքելական

բուրքերու ծագումն ու մանաւանդ Եսեմեական խորհրդաւոր ազանդին մասին, անոր ծագումն, կազմակերպութեան եւ վարդապետութեան մասին:

«Այս ձեռագիրները, կը գրէ դարձեալ Տիւսիս-Մուսիկը, որոնք շատով հոշակ պիտի ստանային «Մեռեալ Մովսէս ձեռագիրներ» անուն տակ, ապահովաբար կը կազմեն անհնէն կարեւոր գիտերէն մէկը՝ որ երկար ժամանակէ ի վեր տեղի ունեցած ըլլայ պատմական եւ բանասիրական գիտութիւններու կալուածին մէջ» (Dupont-Sommer, Diogene, էջ 89-90):

Յուդայի Անապատին մէջ գտնուող ձեռագիրներու գիտը նկատուեցաւ «արդի ժամանակներու ամենէն գրայացուցը». ու ասիկա ժամանակէ ի վեր յաւանդուած էր ուրիշ տեղի ունեցած իրադարձութիւններուն՝ կ'անդամացնէ իրադարձութիւնն իրադարձութիւններուն:


M. W. F. Albright (ծանօթ մեկնիչ եւ հնագետ), Գուրբանի ձեռագիրներու գիտին համար յայտարարեց թէ ան ա'ջ միայն ըզգայացուց գիտ մըն է, այլ «արդի ժամանակներու մեծագոյն գիտը անվիմեխորէն» (Bulletin of the American Schools of Oriental Research, 1948 Մեպոս., էջ 2):

Ուրիշ գիտնական մը, G. E. Wright, 1948-ին Գուրբանի ձեռագիրներու մասին իր գրած մէկ յօդուածին մէջ ի միջի այլոց կ'ըսէր հետեւեալը. «Ամենէն կարեւոր գիտը որ երբեւիցէ կատարուած ըլլայ Հին Կտակարանի մարզին մէջ» (Biblical Archaeologist XI, 1948 Մայիս, էջ 21):

Գերմանացի գիտնական մը, Ch. Burckhardt, 1957-ին գրք մը յոյս քննարկեց, ուր կը թուէր Գուրբանի ձեռագիրներու մասին գրուած յօդուածներու եւ ուսումնասիրութիւններու ցամաք. ամենց թիւը կը հասնէր 1538-ի, եւ ասիկա տակաւին 1957-ին: Այդ

բուսական և աղբի բազմաթիվ լիզոններով նոր առումնասիրութիւններ և աշխատանքներ կատարուած են զանազան արտաքերքերու և հանդէսներու մէջ:

Գուարանի մեղակերներու հանդէպ այս անասնման և անմախքնիքաց հետաքրքրութեան արդիւնքը այն եղաւ, որ 1958-ին Փարիզի մէջ կիմնուեցաւ մասնատըր հանդէս մը



Յուզայի Անապատի, Մեծեղ Յովու և Պաղեստինի արքայական Գարտեղը (Ըստ Տիպան - Սամսերի)

Գու՛րբամի ձեռագիրներու ուսումնասիրութեան համար, որուն կ'աշխատակցին գաճազան ազգերէ ահանար գիտնականներ: Անոնք անունն է Revue de Qumran, որուն առաջին թիւը լոյս տեսաւ 1958 Յուլիսին: Միջազգային նկարագրով համդէս մըն է ան. ուր լոյս կը տեսնեն յօդուածներ ոչ միայն փրանսերէնով, այլ նաեւ գերմաներէնով, անգլիերէնով, սպաններէնով, իտալերէնով եւ յատիներէնով:

ՄԱԳԱՂԱԹՆԵՐՈՒ ԳԻՒՏԸ

1947-ին, գարնան օր մը, Մեռեալ Մովսէս արեւմտեան եզերքը, Խըրպէր-Գու՛րբամ կոչուած անբակներու դաշտէն ոչ շատ հեռուն, Թա՛ւմարէի պետնիի ցեղայնութեան երկուստարդ հովիւ մը՝ Մուհամմէտ Էս-Տիպ, կը փնտռէր կորուսած այծ մը: Քիչ մը համգտտանալէ ետք եւ իր կորուսած այծը գտնելու յայտով երբ շրջակայքը կը դիտէր, դիմացի ծայրերու լանջին կը ճշմարէտ ննջ մը: Հետաքրքրութեան մընուած գետնէն քար մը առնելով կը նետէ ննջին. անոր մէջէն փշրուած առարկաներու աղմուկը իմանալով կը վախճայ: Նրեկոյեան, Մուհամմէտ Էս-Տիպ դէպքը կը պատմէ իր գարմիկին՝ Անմէտ Մուհամմէտին:

Յագորդ առուօտուն երկուքը միասին կու գան նոյն տեղը, քարայրը: Անոնք կը յաջողին խոռոչէ մը ներս մտնել եւ գտնել ութը կուճեր, որոնցմէ եօթը պարապ էին, մինչ միոյն մէջ կը գտնուէին երեք գլաններ: Խեղճերը աշխատար, չէին գիտեր թէ ինչ բանն. կը խորհէին գաճազ սամիլի Ռեքզեհէմ եւ ցոյց տալ իսրայիլ-Իսրէլտեր-Մահիմ անունով հնավաճառի մը:

Ռեքզեհէմի մէջ, խորհելով թէ մագաղաթները առերեւէ լեզուով գրուած են, կը տանին Նրուսաղէմի առօրուց Ս. Մարկոս վանքը: Մինչ այդ քարայրին մէջ կը շարունակուին քննութիւնները ու կը գտնուին ուրիշ գլաններ եւ հատուկտորներ եւ: Անոնք՝ Նրուսայեան Համալսարանը կը յաջողի անոնցմէ երեք հատ գնել: Եոյն համալսարանին դասախօսներէն E. L. Sukenik կը ծանշուայ ձեռագիրներու հնութիւնը եւ կ'եմբարդէ թէ անոնք ժամանակն ժազուս ունենցած պէտք է ըլլային:

Առօրուց Ս. Մարկոս վանքի քարակոյտը Աքամաս, իր կարգին կը գնէ չորս ձեռագիրներ, եւ 1948-ի Փետրուար ամսուն ցոյց կու տայ J. C. Trever-ի եւ W. H. Brownlee-ի, որոնք անգամ էին Նրուսաղէմի Ամերիկեան Արեւելեան Հնագիտութեան Դպրոցին: Այս երկու գիտնականներն այ իրենց կարգին կը նկատեն գիտին բացառիկ կարեւորութիւնը եւ մասնաւոր արտօնութիւն կը ստանան մագաղաթները լուսանկարելու: Աքամաս Եպ. 1948-ին, Պաղեստինի դէպքերուն, կը մեկնի Միացեալ Նահանգներ, իր հետ տանելով ձեռագիրները: 1954ին հրատարակէր կը գնէ այդ ձեռագիրները 250,000 Տոլարի:

1948 Յուլիսին հնայնագէտը կ'երբան Գու՛րբամ, այն քարայրը՝ ուր ձեռագիրները գտնուած էին: Այս քարայրը գիտնականներու կողմէ յետոյ ստացաւ Գու՛րբամ Թիւ 1 Քարայր (1 Q) անունը: 1949 Փետրուար 15-էն մինչեւ Մարտ 5, Յորդանանի Հնութեանց Տնօրէնութիւնը, Նրուսաղէմի Ս. Գրոց եւ Հնագիտական Դպրոցը եւ Նրուսաղէմի Պաղեստինեան Հնագիտական Թանգարանը կը սկսին Քարայրի սիստեմաթիկ ուսումնասիրութեան: Անոնք, օժանդակութեամբ Նրուսաղէմի Ամերիկեան Հնագիտական Դպրոցին, կը շարունակեն փնտնողները եւ գտնուող ձեռագիրները հետզհետէ կը հրատարակեն: Աշխատակիցները յառաջ կը տարուին առաջնորդութեամբ G. Lankester Harding-ի (Տնօրէն Հնագիտութեանց բաժնին) եւ Հայր Տը-Վայի (Տնօրէն Նրուսաղէմի Ս. Գրոց Դպրոցին):

Ձեռագիրներու հարիւրաւոր պատահիկներ, ձեռք բերուած Գու՛րբամ Թիւ 1 Քարայրէն (1 Q) կը յանձնուին D. Barthelemy-ի (Տարիակեան) եւ J. T. Milik-ի (Ռոմիկեան) եկեղեցական: Սոյն գիտնականներու մեկնութեան ուսումնասիրութիւններէն ետք, մագաղաթեայ ձեռագիրները, ինչպէս նաեւ գտնուող առարկաները իրենց լուսանկարներով լոյս տեսան առանձինն հատարով մը՝ Discoveries in the Judean Desert-I. Qumran Cave I, By D. Barthelemy. o. p. and J. T. Milik (Oxford 1955):

Միւս կողմէ Նրուսաղէմի Ամերիկեան Արեւելեան Հնագիտութեանց Դպրոցը լոյս կ'ընծայէ արողջական ծայրին (1 Q. Is.

ա.), Ամբակուսի Մեկնութիւնը, և Համայնֆային Կանոնը: Գումրանի առաջին գրքանոցը, որոնք իւրացուցան հրէից կողմէ, ուսումնասիրութեան առարկայ եղան և մասնակի կերպով հրատարակուեցան Suke-nik-ի կողմէ և 1954-ի վերջաւորութեան լոյս տեսաւ երեք ձեռագիրներու ամբողջական հրատարակութիւնը: Այդ գործերն են՝ Պատերազմի Կանոնը, Լուսոյ Որդիներու Պայտարը աւարի Որդիներուն դէմ, Տագերու

Հաւաքածոյ մը և Նայիկէն պատահիկներու գլան մը (1 Q. Is. b.):

1951-ի Գեկտեմբերին, երբ հնագէտներ գրազած էին Գումրանի պեղումներով, Թաւմերէիներ նրասաղէմ կը բերեն ձեռագիրներու խումբ մը, գտնուած 1950-ի ամսան վերջաւորութեան Մարապտաւաքի շրջանին մէջ, որ կը գտնուի նրասաղէմի հարաւը, Մեռեալ Մովէն 5 քմ., իսկ նրասաղէմէն 25 քմ. անդին: Գիտնականներ կը



Գումրան, Առաջին Քարայր

հաստատեմ թէ գտնուած մագաղաթներում մեծ մասը կու գար հրէից Բ. ապստամբութեան (132-135 թ. Բ.) :

Յաջորդ տարի (1952 Յունուար 21 - Մարտ 3) հետախոյզներ պեղեցին նոյն քաղաքի մէջ եւ յաջողեցան դուրս բերել անկէ ճոր բնագիրներ: 1952-ի Փետրուարի միջիններէ հինքը կու գան Գումրան եւ կը գտնեն մագաղաթներու երկրորդ քաղաք մը (2 Չ), առաջին քաղաքէն քիչ մը աւելի անդին. որոնց բովանդակութիւնը գրեթէ նոյնն էր Գումրանի առաջին քաղաքի մագաղաթներու բովանդակութեան:

Նրասաղէտի Ս. Գրոց Գպրոցէն, Աւերիկեան Հնագիտական Գպրոցէն եւ Պաղեստինեան Թանգարանէն հետախոյզներ նոյն տարուան Մարտ ամսուան կ'երթան եւ կը յաջողին գտնել ձեռագիրներու երրորդ քաղաք մը, նոյն շրջանին մէջ (3 Չ) :

Երրորդ Գաղաթի գիտը վերջինը պիտի չըլլար: Նոյն տարուան Յուլիսի կէսերուն երբայէ՛ք-Միքսի մէջ (Նրասաղէտէն 14 քմ. դէպի հարաւ-արեւելք եւ մտատարպէս 3 քմ. դէպի հիւսիս-արեւելք Մար Սաղայի նշանաւոր մեծատանէն) պետիվներ նոր գիտ մը կ'ընեն. Բիւզանդական հին վանքի մը մատենագրանիս ձեռագիրները կը գտնուին: Մատենագրանիս մնացորդները կ'առատագրուին գետնայարի տեղէ մը:

Լուվրի (Պելեիզա) Համալսարանը, առաջնորդութեամբ Prof. Langhe-ի, կը կազմակերպէ Պելեիզական արշաւախումբ մը 1953 Փետրուար-Ապրիլին:

1952 Յուլիսի միջիններէ Նրասաղէտի շուկաներուն մէջ շրջագայութեան կը դնեն պատահիկներ, որոնց գիտի վայրը դժուար կ'ըլլայ որոշիլ: Գիտնականներ կը յաջողի մաս մը գտնել անոնցմէ որոնք կը պարունակէին երբայցեքէն Նրկոտասան Մարգարէից յումարէն քարգամութեան կարգ մը մասերը: Ձեռագիրները կը պարունակէին նաեւ Աստուածաշնչական էջեր երբայցեքէնով եւ կարգ մը վաւերութեան քարտերով եւ յումարէնով: Առնէ կու գային Յ. Բ. առաջին դարու վերջաւորութեան եւ երկրորդ դարու սկիզբէն, հրէից Բ. ապստամբութեան, որովհետեւ ըստ մտանագիտներու՝ այդ շրջանից է որ ձեռագիրները պահուեցան քաղաքներու մէջ:

Ամենէն զգայալն զիտը սակայն Գումրանի Թիւ 1 Գաղաթէն ետք կատարուեցաւ 1952 Սեպտեմբերի սկիզբը: Նրկոյ մը Թումարէններէն խումբ մը նստած վրանին տակ երբ կը յօսուի կատարուած գիտներու մասին, ծերունի մը կը պատմէ հետեւեալը. բաւական տարիներ առաջ, իր երիտասարդութեան, երբ Գումրանի շրջանին մէջ որսորդութիւն կ'ընէր, իր հետապնդէ վիրաւորուած կախաւ մը, որ յանկարծ կ'անհետանայ ճեղքի մը մէջ, որ հետո չէր Գումրանի աւերակներէն: Ան իր որսը կը գտնէ ինկած քաղաքի մը մէջ, ուր կը տեսնէ նաեւ ինքն շինուած լամբար մը եւ ուրիշ կարգ մը հին առարկաներ, որոնք հետը կը վերցնէ:

Հոն գտնուողները լարուած մտիկ ընելէ ետք ծերունիին պատմութիւնը եւ տեղագրական անհրաժեշտ տեղեկութիւնները առնելէ ետք կը փութան Գումրան: Չունենալով կ'իջնեն քաղաքի եւ կը սկսին փորել հար. բաւական փորելէ ետք կը յաջողի գտնել ձեռագիրներու հազարատար պատահիկներ. ու այն ձեռով կը վարձատարուի իրենց քաղաքները եւ յարատեւութիւնը: Քանի մը շարք ետք կը սկսին այցելութիւնները գիտական հիմնարկութիւններուն: Սկիզբը պետիվները կեղծ հետքեր ճոյց կու տան, ապա կերպով հետապնդուի համար իրենց փնտրուողները, ապա հետախոյզներ կը յաջողին նշգրտու տեղեկութիւններ քաղաքի: Նոյն տարուան Սեպտեմբեր 22-ին Հայր Տըվոյ եւ Milik, օժանդակութեամբ Պաղեստինի Թանգարանի եւ Հնագիտութեան Տնօրէնութեան, կը յաջողին ազատագրել մագաղաթներու հարիւրատար պատահիկներ: Այս քաղաքը ստացաւ Գումրան Թիւ 5 Գաղաթ (5 Չ) անունը, միջնադար կախաւին քաղաքը կը ստանար Գումրան Թիւ 4 Գաղաթ (4 Չ) անունը: Քիչ մը անդին գտնուեցաւ ուրիշ քաղաք մըն ալ Գումրան Թիւ 6 Գաղաթ (6 Չ), ուրկէ կու գար պատահիկներու ծրար մը:

Գումրան Թիւ 4 Գաղաթի (Պետիվներու կողմէ գտնուած) ձեռագիրներու մագաղաթները հետգիտել կը գնուին մաս առ մաս եւ համաձայնութիւնը կը յետաձգուի մինչեւ 1956: Մեծ գումարներ անհրաժեշտ էին եւ սարք համար կոչ ուղղուեցաւ աշխարհի գի-

տական բոլոր հիմնարկութեանց: Յորդանանի կառավարութիւնը մասնակցեցաւ 15,000 Սքերլինով: Բոլոր այս հաստիկտութիւնքը այսօր հաւաքուած են Երուսաղէմի Պաղեստինեան Թանգարանին մէջ:

Բարայր Թիւ 4-ի ձեռագիրները այնքան շատ էին քիւով, որ գիտնականներու եւ մասնագէտներու յատուկ խումբ մը կը պահանջուէր: Փափաք կար որ տարիկա ըլլար միջազգային եւ միջշարժաւանակահամ: Այս ձեռագիրներու ռուսամասերութեան համար Երուսաղէմ հրատիրութեան տկանատար գիտնականներ Ուաշինկէթընի, Մանչեստրի, Օքսֆորտի, Փարիզի եւ այլ համալսարաններէն: Ձեռագիրներու ամբողջութիւնը, ըստ Միլիկ-ի, լոյս պիտի տեսնէ 10 հատորներով: Շնորհիւ մասնագէտներու տհնայաճաճ աշխատանքներուն, արդէն լոյս տեսած են երեք հատորները, որոնք են.

Discoveries in the Judaean Desert, I. «Qumran Cave I», by D. Barthelemy o. p. and J. T. Milik (Oxford 1955).

Discoveries in the Judaean Desert, II.

(Շարունակելի է)

«Les Grottes de Murabba'at», par p. Benoit o. p., J. T. Milik et R. de Vaux o. p. (Oxford 1961) Two Volumes.

Discoveries in the Judaean Desert, III. «Les Petites Grottes de Qumran. Exploration de la falaise. Les Grottes 2 Q, 3 Q, 5 Q, 6 Q, 7 Q - 10 Q». Par M. Baillet, J. T. Milik et R. de Vaux. o. p. (Oxford 1962) Two Volumes.

1955-ի գարնան կըրպէթ-Գումրանի դաշտերու կողերուն վրայ գտնուեցան չորս հոր քարայրներ (7 Q- 10 Q), որոնք զժբայտարար քիւով քիչ ձեռագիրներ կը պարունակէին: Նոյն շրջաններուն հովիւ մը կը յաջողէր դուրս բերել գլան մը, շատ վնասուած, որ կը պարունակէր երկուտասան Փոքր Մարգարէներու բնագիրը, գրուած Բ. Դարու սկիզբը:

Վերջապէս 1956-ի սկիզբը պետեմիները գտան 11-րդ քարայր մը (11 Q), որ պիտի ըլլար վերջինը՝ այս քարայրը իր կարեւորութեամբ կարելի է բազմաթիւ Գումրան Թիւ 1 եւ Թիւ 4 Գարայրներուն հետ:

ՆԵՐՍԵՃ ՎՐԿ. ԲԱՊՈՒՃԵԱՆ

Ե Ր Ի Ց Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ա Ց

Ունկնդրեցին երեքն ալ վայելչագեղ գիտութեան
Գաղտնիքներուն՝ որ իրենց Սուրբ Մեսրոպէն կու գային.
Թրքըռացին դաշնօրէն մատներն անոնց լուսածին
Հայ բարբառի բազմալար քնարին վրայ ոսկեճայն:

Ընդելուզուած գոհարներ էին բառերը գոգցես
Մետաղին վրայ մտածման՝ ուր թռիչքն էր քարացած
Թռչուններու բոցաթեւ եւ ամպերու լուսամած.
Կը գուշակուէր մութին մէջ երկինքներու դուռն անոնս:

Քանի՛ ցայգեր լուսուցին, քանի՛ նրագներ լուսաթով
Շուքերն անոնց ինկարոյր երկարեցին խորհուրդով
Կամարներուն տակ վանքի մը ծովահարս գեղանի.

Եւ այսօր, երբ դեռ կը զգայ անհուն ծարաւն իր հոգւոյն
Մատեանին վրայ գլխահակ խարտեաշ հայկակ մը տծգոյն,
Վարդ մը անոնց մատներէն ծաղկած ընդմիջտ կ'արիւնի...

ԱՐՍԷՆ ԵՐԿԱԹ

Ա Ղ Օ Թ Ք Ա Ռ Ա Ի Օ Տ Ե Ա Ն

Ջաղօթս մեր տացուք Քեզ Տեր,
ի գաւիթս նոր Երուսաղէմի...

Տէ՛ր, եթէ Դու բանաս շրթներն իմ փակուած,
Եւ լեզուիս ալ փակես կապերն ամբակուռ,
Բերանս ըզՔեզ պիտի օրհնէ իբր Աստուած,
Ամէն օր երբ արշալոյսին՝ բացուի դուռ:

Եթէ ինծի մաքուր յոյսի մը անգայտ
Տաս խոստումը ապագայի եւ շրնորի՝
Քեզ տեսնելու իբրեւ լոյսի ճառագայթ,
Պիտի բաղխեմ դուռն երկնփիղ լուսաւոր:

Կարդամ պիտի անունըդ սուրբ եւ բարի,
Գաւիթներուն մէջ այս տանըդ խնկահոտ:
Պիտի երգեմ զայն ի քաղցր լուր աշխարհի,

Երբ աստղերը մարին ամէն առաւօտ,
Եւ արեւը, կենդանարա՛ր սուրբ Հոգի,
Մեր սրտերու աղջամուղջին վրայ ծագի՜...»

ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՖԻԼԱՏԵԼՖԻՈՅ ԴԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐԸ

(FREE LIBRARY, PHILA. PA., U. S. A.)

Rare Books Department

է.

Ձեռագիր ԹԻԻ 124 — Անթուրֆ (Համայնիւ)

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ.—

Ձեռագիրս որ կը կոչուի «Անթուրֆ» կամ «Համայնիւ» գրուած է երկար թուղթի վրայ (Scroll) : Կը բովանդակէ Հաճի Արրահամ Գամելվանեանի բախտագուշակութիւնները (Horoscope) : Թուղթի երկարութիւն՝ 4 սմ . եւ 62 սմ . : Լայնի՝ 8 սմ . : Նիւթ՝ թուղթ : Կերպարան՝ Հինցած, ծակծկած, շատ տեղեր թուղթերով փակցուած եւ նորոգուած : Գրութիւն՝ մաքուր նոսրգիր : Լուսանցազարդ՝ շրջանակուած լուսանցազարդեր որոնք ընդհանրապէս կարմիր, կանաչ եւ կապոյտ գոյներով են, ուղղաձիգ եւ զուգահեռական ուղղութիւններով : Մանրանկար՝ թիւով եօթ . գոնաւոր, արդէ ճշրոպական նմանութեամբ նկարներ են եւ կը ներկայացնեն կրօնական նիւթեր : Գրիչ՝ վանեցի Հաճի Արրահամ Գամելվանեան : Թուական՝ Դեկտեմբեր 16 ՌՄԿԵ—1265 4 551—1816 Յ . Գ . : Ստացող՝ Կարապետ որդի Մադսուս Գարասեֆերեանի : Սրկարդ զըրիչ՝ Պետրոս որդի Մարիամի : Յիշատակարան՝ երեք : Թիրութիւն՝ սկիզբէն մաս մը կը պահուի նկատողութիւն՝ ձեռագիրս արւեստի մեծ զործ մը չի ներկայացներ :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻԻՆ.—

Ա.— Ս . Ներսէս Ծնորհալի Հայրապետի «Հաւատով Խոստովանիմ» ազօթքը : Թերի մասին պատճառաւ կը սկսի «Քննող գաղտնեաց» Համարի զդի ի ծննդնէ սք . աւագանիւն բառերով :

Բ.— «Մախթան զօրաւոր ընդդէմ արհաւ-

րաց դիշերայնոց . ասացեալ սրբոյն Գրիգորի Նարեկացուն» —մակագրուած «Ընկալ քաղցրութեամբ» :

Գ.— «Որդի Աստուծոյ Կենդանոյ Օրհնեալ» —դարձեալ Գրիգոր Նարեկացիի :

Դ.— «Աղօթք վասն կապանաց յիւաց եւ կախարդաց» — «Թագաւոր Հոօր ապաւէն ծարաւելոց փրկիչ նեղելոց» : Աղօթքին վերջաւորութեան կայ Հեռեւեալ յիշատակարանը .— «Էւ լիցի պահապան ծառային Աստուծոյ ԿԱՐԱՊԵՏԻՆ . շար իշխանքն Հալաճին— որք ընդ ծառայս քո մարտնչին— երեւելով նշան խաչին —անբեւոյթք կործանեցցին» :

Ե.— Բժշկութեան Աւետարան «Մբ . աւետարանս որ ըսա Մատթէոսի» (Հատուած Թ . 27—34) :

Զ.— «Աղօթք սրբոյն Գէւորգայ լիցի պահապան ծառայիս Աստուծոյ (անունը Հաւանօրէն «Կարապետ» ջնջուած է) . սուրբն Գէւորգ ընդ ալմէ եւ Մէնկէոթոս ի ձախձէ եւ սուրբն Թէոդորոս հօլանի եւ պահապան սր աստուածածին կոյսն Մարիամ օգնական եւ պահապան եղիցի ծառայի Աստուծոյ (անունը ջնջուած) :

Է.— «Աղօթք սրբոյն Փոկասու եպիսկոպոսի : Սուրբն Փոկաս խնդրեաց յԱստուծոյ եւ ասէ թէ որք յիշն զիս ի վերայ ծովուն փրկեա Տէր Աժ Յս Գո ի յայնկոծութենէ զնոսայ բարեխօսութեամբ սր աստուածածնին եւ սր Հայրապետին Փոկասու ազատեալս յամախից զճառայս Աստուծոյ (Չընջուած) Մարիամի որդիմ Պետրոսին :

Ը.— «Գիրք վասն գլխացաւի եւ նուր լայր...»

Թ.— «Գիրք վասն աղամացաւի ... յիշեայ զսբ Հրեշտակապետն անթիպայ եւ գ ծուռդր դիր եւ իսոյ հանէ իրենց եւ առ ժամայն օգտտեա աղամացաւէ»:

Ժ.— «Գիրք վս պահպանութեան» (անձնական աղօթք Կարապետի կողմէ, խնդրելով պահպանութիւն ամէն տեսակ շարիքէ):

Նօթք.— ա.— «Կարձեալ ով զայս դիրս ի վրան պահէ յի վախնայ թէ ի դատաստանէ եւ թէ այլ ցեղ փորձութեանէ»:

Բ.— «Գիրք շար պահի եւ շար սրճաթի գրէ մշխօմ եւ կարմիրով եւ կամ զաֆրանով»:

ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐ.—

2հռադիրս կը պարունակէ եօթը գլխաւոր մանրանկարներ, կանչչորակ եւ ոսկեղօծ, ջրճանակներու մէջ առնուած զոյգ շրջադիտերով, 5-5 սմ. արամագիծով: Երբջանակները տակ տակի դրուած են, մէջը հետեւեայ արձանագրութիւններով.—

1. «Այս բոլորակ զմարդու զազանդն խափանէ եւ է սբր ամ ցեղից եւ զոչ ոչ մերձեալ ծառային այ» (հոս անուց մը կայ ջրնջրած):

2. «Այս բոլորակ սէր անէ թէ կնոջ եւ այլ ամ ցեղ պատահարաց փրկէ ու ազատէ»:

3. «Այս պօլօրակ զանձնունդն ծնունդաւոր անէ շարկամի լեզու կապի աստուծո վ այ ծառայ» (դարձեալ անուց մը ջնջրած):

4. «Անուամբ այ, այս զմտամոլոր մարզն մտածական անէ եւ է իմաստութիւն ամ զեղ բանի եւ դործի յաղոգութեան, ծառային այ» (անունը ջնջրած):

5. «Այս ինչ խնդիրք ունիս ու աւագ կամ թագաւոր կամ դատաւորաց ջօվ մտանէս ահա սվ ծառային այ կարա (մնացեալը ջնջրած եւ հետագայ գրիչի մը կողմէ տարբեր մեկնոմ եւ տարբեր գրիչով աւելցուած գմարդեան(?) որդին Պետրոսի»):

6. «Այս ի բազուկը կապէ ամ բանդ յաջողի եւ սէր աննել տայ ծառային ոյ Կարապետին» (անունը ջնջրած եւ գրիթէ անընթեանի):

7. «Այս բոլորակ ի վրատ պահես գինչ որ յուսա կատարի այ Հրամանով աչ ծառայ

ուայ (ջնջրած եւ հետագային գրուած վերելի ձեւով— «Մարդեամին(?) որդին Պետրոսի լինի օղնական պահպան ամէն»):

Առոնցմէ գատ կայ Ուաշելութեան նկար մը գունաւոր. ամպեր եւ գոց կապոյտ երկինք: Յիտուսի կողէն արիւն եւ ջուր կը ցայտէ, առաջինը սկիհի մը մէջ կը լեցուի, իսկ երկրորդը՝ ամանի մը մէջ:

Երկրորդ գունաւոր մանրանկար մը— մէկը նստած, հաւանաբար Մատթէոս Աւետարանիչ, գրիչը ձեռքին եւ հրեշտակ մը կ'աւետտէ: Նկարին կը յաջորդէ Մատթէոսի Աւետարանէն հատուած մը (Մատթ. Թ. 27-34): Երրորդ մանրանկար մը Մարկոս Աւետարանիչ: Նստած, առիւծը ոտքերուն առջև: Կը հետեւի հատուած մը Մարկոսի Աւետարանէն (Մարկ. Ա. 28-34):

Չորրորդ մանրանկար Ղուկաս Աւետարանիչ: Նստած գրիչ ի ձեռքին. ձուլ մը իր ետին կանգնած: Կը յաջորդէ հատուած մը Ղուկասի Աւետարանէն (Ղուկ. 2. 12-19):

Հինգերորդ մանրանկար մը Յովհաննէս Աւետարանիչ: Նստած բնութեան կանաչութեան մէջ, Սուրբ Հոգին ճառագայթածն կ'իջնէ գլխուն վրայ: Կը յաջորդէ աւետարանական հատուած մը (Յովհ. Ե. 1-19):

Աւետարանիչներու մանրանկարներուն կը յաջորդէ բոլորակ մը եւս, մէջը՝

«Այս բոլորակ զժնամին խափանէ եւ զլեզուս կապէ եւ զմարդ սիրել տա, այ ծառայ (ջնջրած) համայնիս»:

Վեցերորդ մանրանկար Ս. Սարգիս զօրավար հեծած ձիու վրայ իր որդւոյն Մարտիրոսի հետ. երկնքէն ճառագայթներ ուղղուած են իրենց: Նկարին տակ կայ ձևոթք առ սր գինեոքն Քսիս: Աղօթքի վերջաւորութեան նոյն հետագայ գրիչին կողմէ գրուած է «Մարդեամու(?) որդին Պետրոսին»:


Եօթներորդ մանրանկար Ս. Գէորգի, ձիու վրայ հեծած, վիշապը սպաննած իր նետով:

Կը յաջորդէ աղօթք մը. «Աղօթք սբրոյն Գէորգայ. ...»:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔ.—

Ա.— «Որդի Աստուծոյ Կենդանւոյ Օրհնեալ» աղօթքէն ետք—

«Յիշատակարան — անուն «ԿԱՐԱՊԵՏ».



այս համայնիւ Տ վանէցի կարապետին է թիւ ՌՄԿԵ»:

Բ.— Ձեռագրի վերջաւորութեան.—

«ՔՎին ՌՄԿԵ ղեկտեմբերի ամսեան ԺՁ օրի աւարտեցաւ այս ծաղկաւէտ համայնիւ ձեռամբ Խաւուճորեցի Գամելվանեան մահարտի արբանձմին յի որոյ Հարջ եւ եղբարք ո՛վ որ զայս համայնիւ ընթեռնու միով Հայր Միւ յիւ յիւնցէ զպատրաստական ծառայս ձեր որ եւ գու յիւնցողք յիւնալ յիւնիք առաջի անմահ գառին աստուծոյ»:

Գ.— Յիշատակարան կարմիր ձեռնով.—

«ՔՎին ՌՄԿԵ ղեկտեմբերի ամսեան ԺԳ օրին ըստանկօլ ձեռամբ անաթման մահտսի արբանձմին զրեցաւ այս. այս համայնիւ մանեցի Կարասաֆարեանց Մարտառի որդի կարապետին է ան բարեաւ եւ խաղաղութեամբ վախելով տացէ ամէն»:

Դ.— Յիշատակարան սիւնակի աջ լուսանցքին, մէկ տողի վրայ գրուած.—

«Կարապետութիւնք զչար ակն եւ զչար լեզու եւ ամ կարապետութիւնք կապեցի ի զէմ ծառայիս այ Կարապետին» (Կարմիրով) Արք եղեցի խախտման ամ կարող գորութեամբ ամենայն կապք եւ կարապետութիւնք զոր գործեն մարդիկք ի վերայ երկրի. արք եթէ այր է արեւ եթէ կին է արեւ. . . եւ թէ այլ ամ զինչ եւ իցէ զոր յիւնցաք եւ զոր ոչ յիւնցաք եւ զոր ոչ կարացաք յիւն ալ կարող գորութեամբն խորտակեալ եւ խախտեալ եղեցի ամ կապք եւ կարապետութիւնք. չար ակն եւ ամ լեզու եւ չար խորհուրդն ի զէմ ծառայիս այ —կարապետին— (Չնչուած եւ տեղը գրուած «մարիեամին որդին Պետրոսին» հետապայ զրիչի կողմէ):

Ը.

ՁԵՆԱԳԻՐ ԹԻՒ 121 — ՄԱՆՐՈՒՍՈՒՄ (Ժամագիրք)

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ.—

Ձեռագիրս Հայց. Եկեղեցւոյ Ձեռաց Ժամագիրքի համառոտելոյ օրինակ մըն է, գրուած ԺԴ. Դարուն: Մեծութիւն 11.5x8.2 x5.3 սմ., 16 տող իւրաքանչիւր էջի վրայ: Նիւթ՝ մազաղաթ: Գրութիւն՝ բուրգիր: Թերթք՝ 227: Յատկանիշ՝ մանրամասն խաղաղրեալ եւ սկզբնատառք կարմիրով գրուած: Կողք՝ տարտառակ կաշեպատ (մաշած): Հանգամանք՝ գուհացուցիչ: Պահպանակք՝ չկան: Լուսանցազարդք՝ կան մէջ ընդ մէջ պարզ նոյններով: Թուակամ՝ 94Գ—763 551—1314 ի թագաւորութեան Օշինի եւ ի Հայրապետութեան Տեսնն Կոստանդինի: Տեղի՝ Դրաղարկ վանք: Գործը աւարտած երկրորդ զրիչի մը կողմէ Երուսաղէմ քաղաքի Ս. Հրէշտակապետաց վանքին մէջ: Գրիչք՝ առաջին զրիչ շեղբայր ոմն Ստեփանոս, երկրորդ զրիչ շտապանուս գըրչակ Ստեփանոս»: Ստացող՝ երկրորդ զրիչին Կիրակոս քահանայ: Նկատագրութիւն՝ երկու զրիչներն ալ Ստեփանոս անունը կը կրեն, մին սկսած է գործը Դրաղարկ վանքին մէջ եւ միւսը աւարտած է զայն Երուսաղէմի մէջ: Ձեռագրիս վերջին թերթին

վրայ շատ կարճ յիշատակարանին մէջ կը յիշուի նաեւ «Կարապետ զպիր»: Առաւելութիւն՝ «Ճշգրիտ եւ յուղակի օրինակէ» ընդօրինակուած է: Յիշատակարան՝ մէկ հատ 219թ թերթին վրայ: Թերթքիւն՝ սկիզբէն մի բանի թերթեր կը պահպին, նոյնպէս վերջաւորութենէն:

Սոյն ձեռագիր Ժամագրքի առաջին էջը կր սկսի Բարեկենդանի Կիւրակէի կանոնագրու սաղմոսի «ՂԲԿ Գրիստոս գովէ եկեղեցի վրկեայ քո սուրբ» համարով: Հետեւաբար տասնեակ մը թերթեր սկիզբէն կը պահպին:

1. «Քապաւոր յաւիտեան» մինչեւ թերթ 16թ: Կը բովանդակէ 9 լուսանցազարդեր թոյնային շատ պարզ նոյններով (կարմիր):

2. «Ալիւլուք» թերթը 17-35թ: Սկիզբը պարզ խորան մը երկու թռչուններով: Մէջ ընդ մէջ 9 լուսանցազարդեր:

3. «Առաւօտու երգեր» թերթը 35-44թ: 42թ-ի յատակը տարբեր գրիչի մը կողմէ յետոյ ասկիցուած է աւելի մանր եւ յստակ զրիւրով եւ աւելի բացառոյն մեխանով «Ոչ են բանք եւ ոչ են խօսք. . .» սաղմոսը:

4. «Հարց Ապաշխարութեան» թերթի 44թ-67:

5. «Ճաշոյ ժամատար կարգաւ (ժամաւորութեան) թերթի 68-99:

6. «Մեղեղիք Ճաշոց» (Պահոց եւ Յարութեան) թերթի 99թ-108:

7. «Ալիուք Ճաշու կարգաւ» թերթի 109-142թ:

8. «Սրբաօտարութիւնք» թերթի 142թ-143:

9. 143-րդ թերթի յատակը կարծիք մեղանով գրուած է «յառաջ քան զպատարարըն»:

10. 144-րդ թերթին կը սկսի Պատարագի բաժինը (144-150): Կը սկսի «Սուրբ Աստուած»էն եւ կը վերջանայ «Լցաք ի բարութեանց քոց Տէր»:

11. «Սոնարհեցուք ազուհացից» (Երեւոնեան ժամերդուծիւն) թերթի 150թ-159:

12. «Սոնարհեցուք հասարակաց» թերթի 159թ-161թ:

13. «Աւայ մեղեղիք սղուհացից եւ մեղեղիք տօնից» թերթի 161թ-179: «Լոյս Ջուարթ»:

14. «Մեղեղիք Ծննդեան Տեան» (Յարութեան, Մարտիրոսաց, Ապաշխարութեան) թերթի 181թ-198թ:

15. «Ուղեցիք կարգաւ ի փառս Աստուծոյ» թերթի 198թ-218թ:

16. «Սուրբ Աստուած եւ Վասն ի վերուստ» (քարոզ) թերթի 218թ-219թ:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ.—
Թերթ 219թ.—

«Փառք ամենասուրբ Երրորդութեան յաւիտեանս, յաւիտենից. ամէն»:

Գրեցաւ եղանակաւոր տառիկս որ կոչիւ ՄԱՆՐՈՒՍՈՒՄՆ, ի թՎ հայոց ԶԿԳ, ի թաղաւորութեան Աւչնի եւ ի հայրապետութեան Տէր Կոստանդին. բայց եղև սիւղըն սորա ի սբ ուխտն Գրազարի ձեռամբ եղբաւր ումեմն Ստեփանոս անուն եւ ոչ աւարտեալ: Իսկ զմնացորդ սորա աւարտեցի ես անարժան եւ վերջին սուտանուն զրչակ Ստեփանոս յերկ. ի սբ քաղաք Երուսաղէմ ի վանս որ կոչի սբ Հրեշտակապետք ի խնդրոյ Հոգեւոր եղբաւր մերոյ պատուական քահանայի Կիրակոսի: Արդ աղաչեմ զամենեւեան որք ազօտիք ի սմանէ ուսմամբ կամ աւրինակով յիշեցիք ի մեղաց թողութիւն զյառաջ ասացեալ եղբայրն Կիրակոս եւ զծնողս նորա եւ զեղբարս եւ զուսուցիչ եւ զամենայն աղաչիւն զի ենդանիս եւ զհանդուցեալս. եւ զեղկելի շախտողք բ ստեփանոս եւ աստուած որ ասաս է ի տուրս ողորմութեան յիշողաց եւ յիշելացս հասարակ ողորմեցի եւ նմա փառք յաւիտեանս: Այլ թէպէտեւ խոշորաբիծ է սակայն ի ճշգրիտ եւ յուզակի աւրինակէ գրեցաւ որպէս եւ երեւի»:

Յիշատակարանիս կը յաջորդեն չորս բժշկութեան աւետարաններ. առաջ հասուած մը Առակաց Գիրքէն, Եսայիայ մարգարէութենէն, Պօղոսի Գաղատացոց Թուղթէն, Գործք Առաքելոցէն, զարձեալ Եսայիէն, Պատրիկ Կաթողիկէ Թուղթէն:

ԶԱԻՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Յուլիս, 1965
Ֆիլատելիա

ՀԱՅ ԵՐԱՃՈՒՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ

Ե. - ԺԵ. ԴԱՐ

ՍՏԵՂԻ ԵՂԱՆԱԿ

«Ստեղի եղանակ» կը նշանակի բազմաճիւղ, բազմաստեղն եղանակ, որ իբր մէջ պարունակում է բազմաթիւ ձեւեր եւ դարձրածքներ (Ե. Տնտեսեան)։ Ստեղիները ակնյայտի կերպով տարբերում են շարականներից. սրանք աւելի ծանր բնոյթի մեղեդիներ են, ձօնուած սրբերի յիշատակին։ Ստեղիները իրենց խաղերի ճոխութեամբ եւ զանազանութեամբ տարբերում են շարականներից եւ կազմում առանձին խումբ։ Մրանք բաժանում են զանազան տեսակների։ Առաջին տեսակին պատկանում են «Առաքելալը Աստուծոյ», «Արիացեալք», «Լուսապայծառ»։ Առաջին տեսակի ստեղիներում զանազան տարբերակներ կան. այս տեսակի մի տարբերակն են կազմում «Որ Արիիւհարաչ», «Պարունակեալք»։

Երկրորդ տեսակին են պատկանում «Որդորմութեանց Բաշխոյք», «Վասն Աբբաւանում», «Ջարհուրեալք եւ այլն»։

Երրորդ տեսակին են պատկանում «Յովնան Մարգարէ», «Յովսէփ Քեզ Հաստացեալք», «Երանելի Սուրբ Մանկունք» եւ այլն։

Ստեղիները թէեւ տարբեր խմբերի բաժանեցինք, սակայն հիմնականում զբեթէ բուրն էլ միեւնոյն յատկանիչներն ունեն թէ՛ իրենց չափի տեսակէտով եւ թէ՛ խաղերի ճոխութեամբ։ Ստեղիների չափը յաճախ երկարաձգում է ըստ կամս ու պարպետների (ստեղիները երգւում են ատենում խմբովին կամ սոսկ), որոնք յաճախ կամայականութեան են տանում իրենց անձարակութեան պատճառաւ։ Ստեղիները աւելի լուրջ եւ կազմակերպուած պէտք է երգուեն, որովհետեւ դրանք աւելի երկար եւ բարդ ստեղծագործութիւններ են։ Ստեղիները եկեղեցում երգուելուց առաջ անպայման պէտք է փորձուեն։ Դժբախտաբար մինչեւ այսօր էլ ստեղիները կարգին չեն երգւում։

Ստեղիների կարգին կարելի է դասել նաեւ Հրեշտակապետաց «Թաղաւոր Յաւիտեան», «Այսօր Դասք», որոնք յարեւմտան են առաջին տեսակի ստեղիներին։ Արեւազարի երգերն էլ մի տեսակ ստեղիներ են (մանաւանդ ծանր երգուած մասերը) կամ նրանց մի տարբերակը, բայց այսօր զբեթէ ձուլուել են շարականների հետ եւ ընդհանրապէս «Յորդորակ» են երգւում։

Հայկական եկեղեցական երաժշտութեան մէջ կան այնպիսի մեղեդիներ, տաղեր, զանձեր, որոնք «Ձայն» չունեն. օրինակ «Այսօր Ձայն Հայրական», «Դարձ Անձ Իմ», «Ով Չարմանալի», «Բրիտտո Փառաց Թաղաւոր», «Օրհնեցէք, Գովեցէք եւ Բարձր Արարէք». սրանք ութ ձայներին չեն պատկանում։ Ուրեմն պատկանում են տարբեր կատուցուածք ունեցող ձայնաշարերի։ Այս իրողութիւնը փաստում է որ մեր երաժշտութիւնը կատուցուած չէ՛ միայն ութ ձայների եւ դարձուածքների հիման վրայ, այլ կան նաեւ տարբեր լազեր, որոնք յատուկ անուններ չունեն եւ որոնք սակայն աւելի հարստացնում են ձայնաշարերի քանակը։

Ժամազբբում գտնուած երգերը ութ ձայնի հիման վրայ չեն կատուցուել, ուստի ունեն բազմաթիւ եղանակներ, որոնք զգալիօրէն իրարից տարբերում են։ Ժամազբբում գտնուած երգերը աւելի հակամէտ են փոփոխութիւնների քան շարականները, որովհետեւ երգերը չունեն շարականների միօրինակ եւ կայուն վիճակը։ Ժամազբբի երգերի ոմանց առջեւում գտնուած ձայները՝ ԱԿ., ԱՁ., ԲԿ. եւ այլն, ոմանց չփոթեցրել են եւ ենթադրել տուել՝ թէ՛ հնում ժամազբբի երգերը ձայներն ունեցել են. բայց այս սխալ ենթադրութիւն է, որովհետեւ ժամազբբում դրուած ձայները «յաւուր պատշաճի» են, այսինքն օրուան ձայնին համեմատ պէտք է երգուեն։ Ժամազբբում գտնուած երգերը ընդհանրապէս սաղմոսներ

են, մասամբ էլ սաղմոսների ոգով եւ բու-
 վանդակութեամբ դրուած երգեր, որոնք, ի
 հարկ է, շատ հնուց են դալիս: Ամենից հե-
 տաբերքի են ութ կանոն սաղմոսները (կա-
 նոնաղլուխները), որոնք գոյութիւն ունէին
 երբ ձայների դործածութիւնը մուտք չէր
 դառնի եկեղեցում: Կարծուում է որ ութ ձայ-
 ների հիմնաւորուել են ութ կանոն սաղմոս-
 ների հիման վրայ(*):

Արեւելեան ժողովուրդների մէջ սովո-
 բութիւն է ձայներին անունով կոչել: Մին-
 չեւ այժմ էլ արարական, պարսկական,
 թրքական եղանակները յայտնի են իրենց
 անուններով. օրինակ՝ Քաճէմի», «Հիճա-
 դի», «Կազել», «Իլաւք» եւ այլն: Բայց հա-
 յիրի մօտ այդ չի պահպանուել, թէեւ հնում
 մենք էլ եղանակներին տուել ենք զանազան
 անուններ:

Միջին Դարերում Հայ եկեղեցական երա-
 ժշտութիւնը ուրոյն տեղ է գրաւել Հայկա-
 կան արուեստի քնազուտում: Երաժշտու-
 թիւնը զիտաւորապէս զարգանում է վանքե-
 րում. Կարմիր Վանք, Արքակաղին, Հաղար-
 ծին, Դարգարկ, Սկեւոյա Վանք, Տանձորի
 Վանք, Դարեգանք, Ստեփանոսի Վանք,
 Նարեկա Վանք եւ այլն: Միջին, եւ մասնա-
 ւանդ ժԻ. Գարոււմ զարգանում են երաժշ-
 տութեան տեսութիւնը, մեթոս-աթմական
 եւ լադային կառուցուածքի հարցերը, ինչ-
 պէս նաեւ ութ ձայնի տեսութիւնը: Այս շրջ-
 ջանում շատ վանքեր եղել են զլի ծովամա-
 տոյց փիլիսոփայիւք երաժշտական երգոց»
 (Ս. Օրբելեան, Թ. Դար):

Մեր գլխաւոր երաժիշտ վարդապետները
 Հետեւեալներն են.

- Ս. Սաւակ
- Ս. Մեարոպ
- Ս. Մովսէս Խորենացի
- Մակիանոս Միւնեցի առաջին
- Ս. Յովհան Մանդակունի
- Կոմիտաս Կաթողիկոս
- Անանիա Եփրակացի
- Ս. Սաւակ Զորպիորեցի
- Ստեփանոս Միւնեցի երկրորդ
- Ս. Յովհան Օձնեցի
- Պետրոս Գետազարձ

- Գրիգոր Մազեպետ
- Յակոբ Վարդապետ Սանահնեցի
- Յովհաննէս Վարդապետ Պլուզ
- Գրիգոր Վլայասէր Կաթողիկոս
- Յովհաննէս Սրկ. Վարդապետ
- Ս. Ներսէս Ենորճալի
- Ներսէս Լամբրոնացի
- Գրիգոր Սկեւոյացի
- Պայասուր Տարանեցի
- Մեծն Վարդան Վարդապետ
- Յակոբ Կլայեցի
- Կիրակոս Վարդապետ Երզնկացի

Հայկական վաղ-Միջնադարում երաժշ-
 տութիւնը բաւականին զարգացած էր եւ
 տակաւին այն ժամանակներից ակնարկու-
 թիւններ կան նոյնիսկ երաժշտական զեղա-
 գիտութեան մասին:

Հայկական վաղ-Միջնադարեան երաժշ-
 տական զեղագիտութեան գոյութեան մասին
 մենք իմանում ենք Դաւիթ Անյաղթի (Յ.
 Դար), Դաւիթ Քերականի (Ջ. Դար) եւ
 Ստեփանոս Միւնեցու (Ը. Դար) այն ստոյթ-
 ներից, որոնք վերաբերում են երաժշտա-
 կան արուեստին(**): Դաւիթ Անյաղթի հա-
 մար երաժշտութիւնը «ընական մի ար-
 ւեստ» է, եւ որպէս այդպիսին նա մտնում է
 փիլիսոփայութեան տեսականի մէջ, որով-
 հետեւ երաժշտութիւնն էլ ինքնիրեն ներկա-
 յացնում է «ձայների աշխարհի փիլիսոփա-
 յութիւնը»: Արուեստը Դաւիթ Անյաղթի
 համար տեսական իմացութիւն է եւ ո՛չ թէ
 փորձական. «այդտեղ զերակշռում է իմացա-
 կան դասողութեան, զընդհանուրի հիմնա-
 ւորուած իմացութիւնը»: Դաւիթ Անյաղթի
 փիլիսոփայական – զեղագիտական մօտե-
 ցումը արուեստի եւ երաժշտութեան նկատ-
 մամբ պէտք է շատ բարձր զնահատենք, ո-
 բովհետեւ Հենց այս դատողութիւնից, ար-
 տայայտութիւնից մենք զեղեցիկ զարգափար
 ենք կազմում վաղ-Միջնադարեան ժամա-
 նակի արուեստի եւ մասնաւոր երաժշտու-
 թեան նկատմամբ մեր նախնիների ունեցած
 գնահատման եւ ըմբռնողութեան մասին:

Իսկ Դաւիթ Քերականը երաժշտութիւնը

(**) Ն. Թաւիզեան, «Էջեր շայկեան վաղ –
 Միջնադարեան երաժշտական Գեղագիտութիւնից»
 (աւամբատիպ), 1961:

(*) «Սովետական Հայաստան», քիւ. 5, 1962:

բաժանում է հետեւեալ խմբաւորումներին. «առաքինի» կամ «բարի», որ կայուն է, հասարակաց, պատկանում է բոլորին, «չար», որ մնաս է բերում հասարակութեան, «միջին», որ մնաս չի բերում, բայց օգուտ էլ չի տալիս: Լինելով «անձնական եւ առանձին», նա գրում է. «Քանզի բնութիւն մարդուս յերկուց բաղկացեալ դոյացաւ, յուրոյ յանական է եւ ի մարմնոյ գործնականէ. քանզի բոլոր դիւս իմաստից յառոսիկ յանդեմ դադարեաց ի սեռականն եւ ի գործնականն: Բայց կապեալք առ միմեանց առաջնորդելով մտածուելք առ միմեանց որ ի սոցանէ գիւրն կատարէ եւ բաժանին յիրս մասունս՝ բարւոյ, չարի եւ միջակի: Բանականիս, որ է բարի, բնաբար եւ առաքինութեամբ գիրք ինչ ստեղծել հոգեւոր Լորի. իսկ չարինն՝ թուլութիւնք եւ դիւթութիւնք եւ կախարդութիւնք, իսկ միջակին՝ մրոճնջք, պարք եւ որ ինչ միանգամ այսմ հետեւին»:

Պէտք է ասել, որ այս երեք խմբերը իրենք իրենց ներկայացնում են.

ա. Հոգեւոր եկեղեցական երաժշտութիւնը (առաքինի)

բ. Հեթանոսական սովորութիւնները արտայայտող երգեր (չար)

գ. Գուսանական երգեր (միջակ)

Այդ շրջաններում զարգացած էին ստեղծագործական ձեւերը եւ բազմացել՝ ստեղծագործութիւնների թիւը: Երաժիշտ վարդապետների գրած երգերն ու շարականները այնքան են բազմանում, որ կարիք է զգացւում չափ ու սահման դնել նրանց, եւ ամենազեղեցիկները ընտրել ու պահել եկեղեցում իրեւ շարականներ:

Վաղ-Միջնադարում հայկական երաժշտութիւնը զարգացել է ընդհանրապէս բարնական լազերի հիման վրայ, բայց մինչեւ այսօր էլ «բնական» լազեր գործածւում են մեր այժմեան թէ՛ եկեղեցական եւ թէ՛ մո-

զովորական երգերում: Համամասնութիւնների տասնակարգեան^(***) աղիւսակում գտնուած յարաբերութիւնները գործածուել եւ գործածելի են հայկական մոնոթիկ երաժշտութեան պարզ ձայնամիջոցների համար: Սա ցոյց է տալիս որ Հայերը բաւականին օգտուած պէտք է լինեն Պիւթագորեան աղիւսակից՝ որպէսզի հիմնաւորեն մեր ձայնաշարերը, լինի դա հոգեւոր թէ՛ ժողովրդական: «Հիմնական ձայնամիջոցներ» զօտուակին, կուինտային եւ կուարտային ձայնի յարաբերութիւնների թուային արտայայտութիւնները սահմանուած են եղել դեռ եւս բարելական երաժշտութեան տեսութեան մէջ: Յոյները, ըստ երեւոյթին, ոչ ուուէլ են բարելայցիներից, մինք էլ՝ յոյներից: Հետաքրքիր մի էլ կայ Փիլոն Եբրայեցու «Միացորդք Ի Հայս»ի մէջ. «Եւ ի ձեռնն այն թուոց^(****), որք ըստ երաժշտականութեան յարմարութիւնք են ամենեքեան տեսեալ լինի. այն՝ որ ի ձեռն ամենեցուն յերկրպատկի բանի ի քառասնիւն առ քսան, կամ քառասնիւն առ տասն, իսկ չորիւքն՝ մակուսակին, քառասնիւն առ երեսուն»:

Այս մէջբերումը հետաքրքիր է այն բանով, որ սրանով պարզւում է հին հայկական կատարեալ գոնոնոնանների հայկական անւանակոչումը. այսպէս, օրինակ՝ «երկպատկ» նշանակում է օգտուայ, «կիսահարի»՝ կուինտայ, «չորեք»՝ կուարտայ:

20 ՀՐԱՎ ՍՐԿ. ՇԱՄԼԵԱՆ

(Շար. 4)

(***) Այսինքն Պիւթագորեան աղիւսակը, որը կազմուած է 1-12 հարիզմովան եւ ուղգանայեց բուերից. մէկից յետոյ թուերը կրկնագտակուելով անում են:

(****) Աղիւսակի բուերին է ակնարկում:

ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՍԸ ԴԱՐԵՐՈՒ ՄԷՋԵՆ

Ինչպէս կը յիշեն մեր ընթերցողները, 1257-ին Փրանչիսկեան կրօնաւորներ թոյլատրուեցան մտնել Երուսաղէմ և բնակիչ քաղաքին մէջ և ոչ թէ Ս. Յարութեան Տաճարէն ներս: Նոյնպէս պատմութեան ուսանողները ի մտի ունին այն մեքենայութիւնները, որոնք հիմ բռնելով վերոյիշեալ կոնգակին մեծ գիճով երկու բառերը՝ այդ եկւորները ստեղծեցին դժուարութիւններ Տաճարէն ներս և Տաճարէն դուրս, իրաւագր կելու համար միւս իրաւատէրները, որպէս թէ իրենք յնամ ըլլան Տաճար և բնականօրէն անոր ենթակայ այլ սրբատեղիները: Լատին կղերին այս մեղապարտ կեցուածքը յատ սույ աբից Ս. Յակոբայ Միաբանութեան և բացաւ ծախքի դռներ, որոնք քահնայ ցամքեցուցին մեր սաղմակեան գանձը (Տ. Ս. էջ՝ 618):

1375-ին, Կիլիկիոյ վերջին թագաւոր Լեւոն Ե. Լուսինեանի գերութեան օրերուն, «Գահիրէէն Երուսաղէմ կու գամ Մարիամ քաղաւիսն և Ֆիւի իշխանուսին: Հայ իշխանագումները կ'առնեն կրօնական սէնտ, կը ծառայեն անդ, կը մտնին ու կը քաղուին տաճարի գաւիթին մէջ» (Հ. Ս. Տ. Մ., Հայոց Պատմութիւն, էջ՝ 577): «Իսկ 1382-ին, Լեւոն Ե. գահազարկ արքամ ազատ արձակուելով՝ կ'անցնի Երուսաղէմ. կը մատուցանէ գահութիւն, և ասի մը մնայլ վերջ՝ հոն թողով Մարիամ քաղաւիսն և իր միակ աղջիկը Բենեամ՝ կ'անցնի Երուսաղէմ իր կարասեակ գահուն ի ինդիր» (Տ. Ս. էջ՝ 525): Կիլիկեան գահուն այս արժանաւոր դահակալը՝ կը բախէ Երուսաղէմ թագաւոր արքաներու դռները, վերահաստատելու համար Միջին Արեւելեան զրիտանոնայ կամըրջապուսիւր, և վերջ ի վերջոյ բարոյալքուած ու վշտաբեկ՝ փուլ կու գայ 1393 Նոյեմբեր 20-ին, Փարիզի մէջ:

1517-ին՝ Սուլթան Սելիմ Ա. Դաւթի Աւտարակին վրայ կը բարձրացնէ թրջական

անխնայարտ դրօշակը. կ'այցիւէ սրբապալը. Ս. Յարութեան Տաճարին մէջ կ'ապահովցնէ Ս. Գերեզմանին սքեմաւոր պահպանները և կը մեծարէ «Հաղթի Իսա» յին դամբարանը: Սուլթան Սելիմ ի հաստատութիւն իր բարձր պաշտպանութեան՝ Հայոց կը շնորհէ Մուսամմետի, Օմարի, Ալիի և Սալահտինի ոգիով իրավարտակ մը, «որուն մէջ կը հաստատէ Հայոց Պատրիարքին իրաւասութիւնները, Ս. Յակոբայ Աթոռին ստացուածքները և անշարժ գոյները, անձեքի ներքեւ առնելով սոնճգութիւն ընել յանդգնողները...»: Յետագային Սուլթան Մահմուտ Բ. 13 Դեկտ. 1812 (22 Մուհարրեմ 1228) թուակիր իր հրովարտակով կը յիշէ Սուլթան Սելիմի այդ հրովարտակը և այդ հիման վրայ կ'ընէ իր շնորհարարութիւնը:

Սելիմի յաջորդող Սուլթան Սուլէյմանի օրերուն, 1530-ական թուականներուն. Երուսաղէ մէջ նոր խաչակրութեան մը նախափորձերը կը զբռնեն Սուլթանին կառկածատութիւնը, որ զբերող ներսէն զբաւելուած որեւէ շարժում արգիւիւր և համար կ'արգելակէ Ս. Երկրի բոլոր Փրանչիսկեան կրօնաւորները: Լատին մեծաւորի խնդրանքին ընդառնելով, Ս. Յակոբայ Աթոռը յանձն կ'առնէ անոնց սրբատեղիներուն պահպանութիւնը՝ տանիկ իշխանութեան բացառիկ սարսօնութեամբը, զոր կ'ապահովեն մերոնք քացատիկ միջոցներով. հակառակ պարագային՝ լատին ստացուածքները պիտի նկատուէին լքեալ դոյք և պատահական սեփականութիւն: Եւ սակայն հայոց այս փրկարար միջոցառումը կը դնահաստուի անորակի զուրթիւնով մը: «Ըստ Փրանչիսկեան պատմադիր Մարիանոսի, այդ միջոցին է որ Հայերը Ս. Յարութեան մէջ զգուշութեամբ պահպանած Կենաց Փայտի մասունքը իբր թէ վերջուցած և իրենց երկիրը զրկած ըլլան»

(Տ. Ս. էջ՝ 552) : Հակառակ այս անպատկառ զրպարտութեան, 1554-ին երբ մահմետականներ կը գրաւեն Ֆրանչիսկեաններու Սիւռնի վերնատան մայրավանճը և փողոց կը նստնոց անոր պաշտօնէութիւնը՝ Հայ Միաբանութիւնը անոց կը տրտաւորէ իր Ա. Հրեշտակապետաց վանճը, և հոն կը մեան միմչեւ որ կը գնեն վրացիներու Ս. Յովիաննու վանճը և կը հաստատուիմ անդ :

Սուլթան Սուլէյմանի օրերուն, Ս. Յակոբայ Միաբանութիւնը, օգտուելով Սուլթանի բարեացակամութենէն և տիրող խաղաղութենէն, Հայկազն ուխտասեղիներէն ներս կը կատարէ նշանակելի նորոգութիւններ : Աստուածատուր Բ., Փիլիպպոս Ա. և Անդրէաս Ա. Պատրիարքներ կը գասուին մեր կրտսեր շինարարներու կարգին : Բայց այս շինարարութիւնները կը գրգռեն Երուսաղէմի ընչաքաղք մեներու ախորժակը : Դաւիթ Բ. Պատրիարք, առաջէն առնելու համար փուլոսմի մը, ինչ որ պատահած էր Ֆրանչիսկեաններուն, զարարներուն առջեւ կը նետէ Հինէն պահուած բոլոր դրամները ու անոնց զոգը կը լցնէ սակիով, և սակիս չի կրնար յաղեցնել դանոնք : Երբ ա՛յ բան մը չի մնար զոհացնելու համար ամենօրեայ պահանջումները, կը հարկադրուի փոխառութիւններ ընել՝ անիրաւ յափշտակութեանց դէմ պահպանելու և պահուովելու համար մեր վանքերն ու մենաստանները... : «Կը ստիպուի իբրեւ սպառնալու թիւն՝ դրակի տալ այլազգիներուն մեր արծաթէ խաչերը, արծաթապատ անտարաններն ու ծանրադին շուրջառները և նոյնիսկ եկեղեցիները... : Եւ երբ տալիք բան չի մնար այլեւս, Դաւիթ Պատրիարք խոյս կու տայ Երուսաղէմէն ու կ'երթայ Ոււււայի առաջնորդ Սրապիոն Եպիսկոպոսին քով...» (Տ. Ս. էջ՝ 561) :

Ապրիա Չուղայեցի Կաթողիկոսը կ'իմանայ Հայ Երուսաղէմի անձկութիւնը : 1600-ին կ'ողտկորի Ս. Քաղաք, իրազեկ կը դառնայ անտանելի կացութեան և արիւնաքամ Միաբանութեան օրհասին : Կը վերադառնայ Աթոռ. ամէն կողմ կը զրկուին նուիրակները. Հայ Երուսաղէմի պատուածախօսները կ'այցելին Հայարնակ դիւպեր ու բազաքներ, կը դիմեն մեծատանց պալատներն ու շինականի խրճիթները, կը փկին

տեսակ մը խաչակրութիւն, Տեսնեցորք Տաճարը ազատագրելու համար վաշխառու ձեռքերէ և վերցնելու համար անոր վրայ ծանրացող պարտքերը : Բարեւը և Սարսիբոս վարդապետներ կը բանան մեծատանց դռները : Պատմաբէր կ'ընէ. «Բաղէշ Բազախի խոջա կարապետ կը նուիրէ 7 բոս արծաթ. ուրիշներ կու տամ երկերկու, մէյ մէկ բոս, և մնացեալները ըստ կարողութեան կու տամ իրենց նուերները : Այսպէսով վանեցիք կը ժողվեն մեծագումար դրամ և կ'երթան Ամիդ և Ուււաւ, և այդ քաղաքներու ժողովուրդին առատ տուրքերն ալ հաւաքելով կ'անցնին Բերիա : Այնտեղ գտնուող Չուղայեցի վանատակամները բարի նախանձով լեցուած ո՛չ միայն ոսկիի ու արծաթի մթերքներ կը հանգանակեն իրենց մէջ՝ այլ և շատերն ալ ինճմայրոքոր փութով միտաւարներու տնտար կարտանցին կը միանան ու երուսաղէմ կը մեկնին...»

(Տ. Ս. էջ՝ 565) : Դատարանի միջոցաւ և մունետիկի խողովակով՝ դատարան կը հրախրուին բոլոր պահանջատէրները ամբողջ երեք օրեր : Կը վճարուին պարտքերը և կ'ազատագրուին Հաջ Երուսաղէմի առանդները՝ կառուած, անօթ, գէրջ և շուրջառ : Այս հաշուեյարդարը կ'ըլլայ իր տարողութեամբ առաջինը՝ մեր համազգային ողորմածութեան և նախանձանդիւր նուիրահաւաքման, ուր կային մեծատան ոսկին, շինականի արծաթն ու այրիի լուսնա :

Անդրէաս Ա. Պատրիարքի խաղաղ շըրջանին յաջորդող փոթորիկէց ալեկոծումը մասամբ կը լուսաբանէ այն ազոտ պարագան թէ ինչպէ՞ս պահուած է սաղմուտայ դանձատունը, թէ՛ ինչո՞ւ այդ աւանդատան կարգ մը մեծարժէք յիշատակները անծանօթ, Հեռու պահուած են թէ՛ Հայ ուխտաւորներէն և թէ՛ օտար նշանաւոր այցելուողներու աչքերէն, և ինչո՞ւ որեւէ ատեն չեն ցուցադրուած :— Տկարին վայել չէ հրապարակաւ վայելի իր ունեցածը լման արողութիւնով : Այս մարդին մէջ քիչ չեն կաշկանդած մեզ մեր իրաւակիցները՝ Յոյն և Լատին Պատրիարքութիւնները : Անոնք յաճախ արուեստական ոտնձգութիւններով ջանացեր են քամել Ս. Յակոբայ քսակը : Անոնց կողմէ յարուցուած որեւէ հարց եթէ իրենց չի սպառնում (և, չէ՛ սպառնում)

փշրանք մը մեր իրաւունքներէն կամ իրաւաութիւններէն, պատճառ եղած է որ Ս. Յակոբայ զինուորեալները չկարենան նոր սենեակ մը շինել կամ պատ մը բարձրացնել: Մի քանի նմոյշներ այգօրինակ վնասարարութիւններէ- 1617-ին Լատինը, շահագործելով Հայ Երուսաղէմի դժուարութիւնները, Ս. Յարութեան Տաճարի նորագութեան պատրուակով, Հայոց Պատանատեղիին վրայ կ'անլցնեն Լատին վերտառութիւններ, եւ մերոնք կը ստիպուին դատարան դիմել իրենց իրաւունքը վերստանալու համար, եւ այդ առթիւ ներթափառ գոհացնել պատեհապաշտ դատաւորները:

1621-ին Լատինը կը փորձեն արգիլել Հայոց Պատարազը Բեթղէմէէմի Ս. Մնղեան այրին մէջ: Մեր արթուն պահակները կը դիմեն Սուլթանին եւ կը ստանան հրովարտակ մը՝ Հայոց դարաւոր իրաւունքը վերահաստատող:

1631-ին, Գրիգոր Պարոնտէր Պատրիարքի օրերուն, Հագիւ թէ մոռցուած էին նեղ օրեր եւ կարգ մը շինարարութիւններ վերջացած՝ կը բացուի նոր ծակ մը: Երուսաղէմի Յոյն կղերը՝ Ծապագանի առթիւ կը դիմէ նոր դաւերու: Մեր Պատրիարքը ծուղակը ձգելու փորձը կը ձախողի, մասնաւորաբար Երուսաղէմի Տաճիկ աւագանիին, չէյիերուն, իւլէմաներուն եւ Հրէից խախտապետին վկայութիւնով: Յոյներ կ'մերժեն դատարանին վճիռը եւ չեն մարտեր խրենց կրած այս անարգալի պարտութիւնը: Կ'երթան Բերիա, ուր այդ օրերուն կը գրտնըւէր մեծ վէզիրը- կը շարախօսեն Հայոց եւ Տաճիկ աւագանիին ու դատարանին դէմ: Գրիգոր Պարոնտէր Պատրիարք, առաջին աննելու համար Հաւանական բարդութիւններու, դատարանի միջոցաւ պարտատեղի կու տայ Հայկական տեսակէտը պաշտպանող տեղեկագիր-հանրագրութիւն մը՝ Տաճկաց, Հրէից, Ղպտիններու, Ասորոց, Եթովպացոց, դատարանի եւ քաղաքագիտարանի սեծասեծներու վկայութիւնով, եւ մէկ օրինակը առնելով կ'անցնի Բերիա: Մեծ վէզիրին կը ներկայացնէ տեղեկագիր-հանրագրութիւնը, զոր ժխտող որեւէ պաշտօնագիր չեն կրնար ցոյց տալ Յոյները: Մեծ վէզիրը՝ բարկացած՝ Յոյն Պատրիարքը կը դատապարտէ, իրը զրպարտող եւ խլամ

կրօնքը անարգող՝ 86,000 տինար տուգանքի (Տ. Ս. էջ՝ 576-581): Բայց Յոյները կրկին չեն խրատուիր- կը դիմեն Պոլիս, կը կաշառեն Սուլթանին առժամեայ գործակալ Պոսթանճիպալին, սպարապետն ու կարգ մը պալատականներ, անյութի դարձնելու համար Հայոց ձայնը: Բայց այդ արդար ձայնը չ'վերջն կը լսուի երկու անհեղ Հայերու ղլխատուէն վերջ եւ քողաղերծ կ'ըլլան Յունական զրպարտութիւնն ու անիրաւութիւնը:

Այս անգամ ալ, ինչպէս կը պատահի Արեւելքի մէջ, արդարութիւնը երեւան կու գայ շատ ուշ եւ չափազանց սուղ վճարումով մը: Հազարաւոր տինարներ կը տեղափոխուին Ս. Յակոբայ աղքատիկ գանձանահէն՝ դատաւորի, չէյիի, դժապանի եւ շահագէտ վկաներու զայանները, անգամ մը եւս արեւաշամելով Հայ Երուսաղէմը:

Տասնօթներորդ Գարու կիտուճ Հայ Երուսաղէմը իր կամարներու տակ կը մէկտեղէ Ամենայն Հայոց Հայրապետ Փիլիպպոս Կաթողիկոսն աւ կիլիկիոյ Ներսէս Անրատացի Կաթողիկոսը եւ տեղի կ'ունենայ 1651-ի պատմական աճքը: Կը վերահաստատուի 1638-ի կանոնադրութիւնը եւ կ'անլցուի 13 նոր յօդուածներ՝ նախորդ կանոնադրութիւնը պարզաբանօղ եւ լրացնօղ, ամբացնելով Հայ Եկեղեցոյ միասնականութիւնը: Էջմիածնայ Աթոռի բարձր եովանիին ներքեւ, իրրեւ գլուխ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցոյ (Տ. Ս. էջ՝ 596):

1657-ին Ս. Երկրին մէջ կը բեմադրուի մեծագոյն ռդերգութիւնը, խաղաղութեամբ Յոյն կղերականութեամբ: Բեմադրութեան առաջին արարուածը կը սկսի փոխարեայի եւ աւագանիի կաշառումով, եւ սուլթանական հրովարտակով մը որ Յունաց սեփականութիւն կը նկատէր Երուսաղէմի մէջը կարգ մը Հապէշական եւ Հայկական վանքերը: Այս առաջին արարուածը կը փակուէր բանագրուած այդ վանքերու խրենց օրինաւոր տէրերուն՝ Հայոց եւ Հապէշներուն վերադարձումի սուլթանական հրովարտակով:

Երկրորդ արարուածը կը սկսի յաջորդ տարին Յունաց մէկ ամբաստանագրով, որ Հայերը ցոյց կու տար զիրեւ ապաստաններ

Քաղաքական հրամաններուն Եղիազար Պատրիարքն ալ կ'ամբաստանեն, թէ՛ կազմի Հիւսէին փաշան կաշառելով՝ եկեղեցի շինած է այնտեղ: Յոյներ կը յաջողին նուէրներով գրաւել վէզիրին սիրտը եւ անոր միջոցաւ կ'ապահովեն Սուլթանին մէկ նոր հրովարտակը, որ Յոյներուն հըռ տայ Հայոց Ս. Յակոբայ Վանքը եւ գլխապարտ կը հրատարակէ Եղիազարը» (Տ. Ս. էջ՝ 605):

Երբորդ արարուածը կը սկսի Եղիազար Պատրիարքի ապարդիւն ճիգերով եւ Ս. Յակոբայ զինուորայնորուն դուրս հանուելովն ու Հայոց բազմադարեան սեփական սրբավայրին դռներու կնճումով եւ Ս. Յակոբայ բաժալիներուն Դամասկոսի կուսակալին գրաւումով (Տ. Ս. էջ՝ 605):

Վիրախոց Ս. Յակոբայ վշտահար հաւատարները, բնաւոր ձաղուկներու նման, կը տարտղին ու կ'ապաստանին առտ անդ, Ս. Փրկչի եւ Բեթղէհէմի վանքերը: Կ'ալեկոծի Ս. Երկրի ոչ-յոյն բնակչութիւնը անխորտր, իսկ կը ցնցուի Հայութիւնը Եզիպտոսէն Վաղարշապատ, Պոլսէն Կարասաւ Լատինք կը մնան ձեռնպահ, կարծես կարգ տեսային հասկացողութիւն մը երկու նախանձաւորներու միջեւ: Մեծ էր վիշտը Հայոց եւ յոխորտանքը Յունաց: Հայոց բոլոր զինամասերն ու ճեղքերը կ'անցնին ապարդիւն. բոլոր դռները ոսկի կ'զպանքներով դոցուած էին եւ ակահններ խցուած՝ Յոյն աղամանդներով: 1658-ին՝ Յայնք, կայանալով Դամասկոսի կուսակալը եւ անկիւն մը թխմելով Ս. Յակոբայ անօք, սպաս եւ կարասիները՝ կ'առնեն բաժալիները եւ կը տեղաւարտուին Հայոց 1600-ամեայ կայաւածեճ ներս ի մեծ գարնացում Երուսաղէմի Տաճիկ բնակչութեան:

Ս. Յակոբայ բազմաշարշար զինուորեանները կը դիմեն ամէն կողմ. ազնւ համայն շարժման մէջ կը դնէ իր բոլոր միջոցները: Պոլսոյ Հայութիւնը տարերային ցընցումով մը կ'ելլէ ոտքի, բայց չի կրնար իր ձայնը հասցնել Սուլթանին. մեծ վէզիրը կորած էր հաղորդակցութեան ամէն միջոց:

Կո հանի նախահետմութեան աղբ եւ կը պատահի հրաշքը: Պոլսոյ Յոյն Տիեզերական Պատրիարք Բարզնիտի մէկ դաւադրութիւնը՝ Օսմանեան կայսրութեան դէմ,

զիպուածաւ կը ջողակերճուի. կախազան կը հանուի Պատրիարքը եւ հոն կը մնայ ութ օրեր. մահուան կը դատապարտուին Պատրիարքին համախոհները եւ Երուսաղէմի Յոյն Պատրիարքը, որ խոյս տուած էր: Հայոց կը սիրաշահին մեծ վէզիրը եւ կը յաղույին Սուլթանին հասցնել իրենց ձայնը նոյնինքն մեծ վէզիրին միջոցաւ: Նոյն օրն իսկ, 1659-ի նոյնմիտրին կը ստանան Սուլթանին փերմանը, որով կը հրամայուէր Հայոց վերադարձնել Ս. Յակոբը: Եղիազար Պատրիարք, Սուլթանին փերմանը գրպանը, կը փութայ իր աքոռը. կը վերստանայ ամէն ինչ, տասնեութամեայ գերութեան մը վերջ (Տ. Ս. էջ՝ 607):

Այրիացած Հայ Սիրոնը վերադառած էր փեսան, բայց ի՞նչ գնով. այս մասին ոչինչ կը գրէ պատմիչը, բայց մենք գիտենք: Բազմեախառ Գրիգոր Պարոնտէրի ճեղք օրերու համարք ի պահ դրած 200,000 դահեկանի խնայողութիւնը շուտով սպասած էր, եւ Հայ Երուսաղէմը կ'իյնար ահաւոր պարտքերու տակ: Շատ բան կը խօսին պատմագիրին ճեղքեալ տողերը. «Պահանջատէրերը, տեսնելով թէ իրենց դրամները դանձելու որքէ տեղէ յոյս չէ մնացած աշխուս, կը բողբէն Սուլթանին ու արքունական հրաման կ'ընդունին վաճառելու Ս. Աթոռի բոլոր անշարժ ստացուածքները, հատուցանելու համար վանքին պարտքերը: Ձորո նազըները կը խորհրդակցին, եւ նախ կ'որոշեն ծախել Ս. Փրկչի Վանքը...: Միտրանները պարտապահանջներուն դուռները կ'իյնան անմիջապէս, եւ լալով ու ճեմութեամբ անոնց զութը կը շարժեն...: Երաշխաւոր կու տան Յովհաննէս Վարդապետ Բաղդիշեցին եւ կը ստանան չորս տարուան ժամանակամիջոց» (Տ. Ս. էջ՝ 607):

Հայ Երուսաղէմը զփրկելու համարք հրապարակ կ'իջնէ Պոլսոյ Յովհաննէս Կոլոտ Պատրիարքը, կ'անջատէ Երուսաղէմի Պատրիարքութիւնը եւ 1715-ին Երուսաղէմի Պատրիարք կ'ընտրուի Տարօնի ստաշնորդ Գրիգոր Վարդապետ Շիրուանցին, որ ծանօթ է Գրիգոր Զ. Եղթալակի բնունով:

ՎԱՀՐԱՄ ԿԷՕԲՃԵԱՆ

(Շար. Ծ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՅ ԴՊՐՈՑԸ ԵՒ ԱՐԴԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԻՒՆԸ

Բ. ՆԻՇԵՐՈՒ ԴՐՈՒԹԻՒՆ

Ինչպէս կեանքի բոլոր մարզերը, նմանապէս դպրոցական կեանքի ալ զանազան երեսները իրարու հետ ներքին կապ մը, առնչութիւն մը ունին, իրարու վրայ կ'ազդեն եւ իրարմով կը կազմեն ամբողջութիւն մը: Երբ կը խօսինք կարգապահութեան շուրջ, չենք կրնար չանդադրապէս դպրոցի մը մէջ դասընթացն ունեցող այն վիճակներուն, դրութիւններուն եւ հոգեբանութիւններուն՝ որոնք ուղղակի՛ կապ մը ունին կարգապահութեան հետ:

Նման դրութիւն մըն է աշակերտներու ուսումնական աշխատանքն ու արդիւնքը դնահատելու եւ արժեւորելու ձեւը՝ ճիշդ դնելու միջոցը: Միջոց մը, որ, կարգապահութեան նման, փոստ է նպատակ մը ինքն իր մէջ, աստ՛վ իսկ դառնալով դուռ անհաստեմ թիւրիմացութիւններու, սխալներու եւ դպրոցական կեանքի բնականոն ընթացքը խանդարող խոչընդոտի:

Կեանքի մէջ ամէն զնահատած յարաբերական է: Կը կ'ուենք՝ տուեալ մարմին մը բողոքատելով որոշ եւ անփոփոխ ծանրութեան միութեան մը՝ քիլոկրամին հետ. կը չափենք՝ տարածութիւն մը բողոքատելով դարձեալ՝ որոշ եւ անփոփոխ երկայնութեան միութեան մը՝ մեթրին կամ եարսին հետ: Սակայն ո՞րն է աշակերտին աշխատանքը զնահատելու որոշ եւ անփոփոխ միութիւնը: Անշուշտ թիւը: Սակայն թիւին արժէքը յարաբերական է եւ կը տարբերի անձէ անձ. թիւը թուագիտութեան մէջ հաստատար եւ ուրոշ արժէք ունի, այսինքն մէկը միշտ հաստատար է մէկի: Սակայն երբ կարգը կու գայ զնահատելու գրաւոր կամ բերանացի աշխատանք մը, թիւին արժէքը կախում կ'ունենայ անպայմանօրէն ենթակայ ուսուցչին՝ թիւերու հանդէպ ունեցած ըմբռնողութեան:

Նէն: Այսպէս, ոմանց համար Ե-ը բաւական նշանակելի զնահատութիւն մըն է, մինչ ուրիշներու համար նոյնը շատ խեղճ եւ անզուսուցչիչ կը նկատուի:

Ասկէ գառ, ինչպէս կարգապահութեան պարագային, հոս եւս մեծ դեր ունի ուսուցչին արամադրութիւնը: Ուսուցչի մը օր մը առատաձեռն է, իսկ ուրիշ օր մը՝ ժլատ: Հետեւաբար, երբ դպրոցի մը ուսուցչական մարմինն անդամներուն մօտ զնահատումի արժեւորելու կը տարբերին իրարմէ, կարելի չ'ըլլար աշակերտի մը ուսումնական արդիւնքին յստակ եւ որոշ պատկերը ունենալ: Այսպէս, երբ աշակերտի մը դասերու ընդհանուր միջինները ընդհանրապէս Ծ-ի վրայ են, մինչ մէկ դասի համար Թ ստացած է, պատճառը այն է ապահովաբար՝ որ այս միակ դասին ուսուցչիչը նշխրու նկատմամբ ժլատ նկարագիր մը ունի: Կանխելու համար ուրեմն ամէն կարգի թիւրիմացութիւն, հաստատելն պարտադրուած պիտի ըլլայինք աշակերտի վիճակացոյցին մէջ վերոյիշեալ բացատրութիւնը տալ, ինչ որ մեզ պիտի տանէր բաւական ծիծաղելի վիճակներու...:

Սակայն, անկախ այս բոլորէն, կը ծագի անլի խրթին հարց մը: Կան դասեր՝ որոնց զնահատումը կարելի է ընել բաւական դիւրութեամբ: Օրինակ, թուագիտական նիւթերու պարագային, տուեալ խնդրի մը լուծումը կրնայ մէկ կամ աս ասուելու երկու ձեւեր ունենալ, եւ հետեւաբար աշակերտին աշխատանքը կը զնահատուի որոշ արժէքով մը: Բայց ինչպէ՞ս արժեւորել շարադրութիւն մը. զնահատումի ի՞նչ միութիւններ դորձածել: Աշակերտի լեզուն, բոսապատութիւնը, ճերմականութիւնը, ուղղաբարութիւնը թէ՛ ինքզինք արտայայտելու կրպակ նկատի ունենալ: Իսէալ պատաստ խանը անշուշտ՝ բոլորն ալ նկատի առնելն

է... Սակայն ինչպէ՞ս եւ ի՞նչ համեմատութեամբ: Դիւրին է հետեցնել թէ ի՞նչ անել կացութիւններու կարելի է մատուցել, եթէ տրամաբանութեան այս շարքը երկարի:

Իսկ պէտք է շեշտել թէ նիշերով դնահատումը արդէն մի՛շտ ալ թէական եւ կասկածելի դրութիւն մը եղած է: Ուսուցիչներ արժեւորումներ բրած են եւ կ'ընեն յաճախ՝ առանց նկատի առնելու կամ զիտնալու թէ ի՞նչ է իրենց գնահատածը: Տիպար օրինակ մըն է հետեւեալը. Եգիպտոսի սամամները տալու ուսուցչի հարցումին՝ աշակերտ մը պատասխանած էր այսպէս. «Եգիպտոսի սամամներն են հիւրիսէն արեւելք, արեւելքէն հարաւ, հարաւէն արեւմուտք եւ արեւմուտքէն ալ հիւրիս»: Լա-Փայլիտեան ճշմարտութիւն մը անկազկած, որ սակայն հետու է հարցումին պատասխանը ըլլալէ: Բայց այս պարագային պատասխանէն աւելի տարօրինակ եւ շփոթեցուցիչ է ուսուցչին գնահատումը՝ 100-ի վրայ 78...:

Նոյնիսկ եթէ պահ մը ընդունինք թէ պատասխանը ճիշդ էր, հարց մը ծագել 78-ի մասին. ուսուցիչը ինչպէ՞ս չպիտէ կշռած եւ 78 գտած էր, ո՛չ աւելի, ո՛չ պակաս:

Մեր դպրոցներուն մէջ որքա՞ն շատ են նման դէպքերն ու պարագաները, որոնց իբր արդիւնք աշակերտներուն մօտ ծնունդ կ'առնէ խորունկ անգիտակցութիւն մը ուսուցչի հերքում, ինչպէ՞ս նաեւ դպրոցին հանդէպ:

Այս յօդուածին սկիզբը յիշուեցաւ թէ «նիշ» տալու արարքը մեր դպրոցներէն ներս ինքն իր մէջ դարձած է նպատակ մը, փոխանակ ըլլալու դպրոցական կենսքի միջոցներէն մին՝ տղոց լաւագոյն դաստիարակութիւն մը եւ կրթութիւն մը ջամբելու: Բայց ասիկա դոյութիւն ունեցող իրականութեան հազիւ մէկ տժգոյն պատկերը կու տայ, որովհետեւ դժբախտաբար թիւերով գնահատելու այս դրութիւնը ասանձին մտայնութիւն մը յառաջ բերած է ուսուցչիներու մօտ, դարձած է տեսակ մը մասսեւեւում, ապօրեայ հոգ եւ զբաղում:

Այսպէս է որ բազմաթիւ ուսուցչիներու համար դասարան մտնելով չորս ու ցամաք դաս պահանքները, «նիշ»ով գնահատելը եւ նոր դաս մը նշանակելով դուրս ելլելը դար-

ձած է պարտականութեան լրիւ կատարում: Հետեւաբար այլեւս ինչպէ՞ս անկախել որ դպրոցին մէջ եւ դասարաններէն ներս ուսուցչին եւ աշակերտներուն միջեւ տիրէ ջերմ եւ ընկերային լաւագոյն մթնոլորտ մը, տարբական անհրաժեշտ պահանջը կրթական կամ դաստիարակչական որեւէ ձեռնարկի:

Ուսուցիչներ «նիշ» տալու եւ առնելու ծա՛նր դրողումին մէջ կը մոռնան յաճախ որ ամենէն առաջ իրենց դրո՞ք պարզը, շընչող, մալուխուսէն հակներու հետ է, որոնք չեն կրնար կապուիլ չորս եւ տասանորդներու ցամաք հաշիւներուն մէջ մխրճուած ուսուցչի մը: Աշակերտը իր մեծերուն մէջ կը փնտռէ նախ եւ առաջ անձը, անձնաւորութիւնը, այն՝ որ շրջապատէն կը գանազանուի իր անհատականութեամբ, իր գրաւչութեամբ, իր խօսքին, կեցուածքին, շարժումներուն եւ մարտեակերպին դիւրեմանքով. այսպէսով է որ տղաք հերոսի էրենց պաշտամունքը կը դո՛ւսացնեն՝ ուսուցչին մէջ մէկտեղուած գտնելով ուն թուրք առաքինութիւնները, որոնց գագաղուցութիւնն ու գիտակցութիւնը ունին բնագործին:

Անկախ այս բոլորէն, «նիշ»ներու դրութիւնը ժխտական երկու զլխաւոր արդիւնքներ կ'ունենայ տղոց վրայ:

Ա. Նախ՝ դպրոցի մը մէջ կը սկսի «ընդօրինակելու», գրաւոր քննութիւնները խորդարելու մասնագաւոր ունակութիւնը, որ շուտով կրնայ լայն համեմատութիւններ ստանալ եւ զոր արմատախիլ ընելը գրեթէ անկարելի կը դառնայ: Ասիկա տղոց անգիտակից եւ բնազդական հակադրութիւնն է «նիշ»ի անարդար դրութեան հանդէպ:

Աշակերտ մը ընդհանրապէս երկու խաւոր պատճառներով կը դիմէ «նիշ»ի ընդօրինակելու՝ տղեղ արարքին. կամ՝ որովհետեւ ծոյլ է եւ կամ՝ որովհետեւ կ'ուզէ լաւագոյն «նիշ» մը պահանջել տուեալ դասին մէջ:

Առաջին պարագային՝ ուսուցիչը, նախքան գրաւոր քննութիւնը եւ տարուան սկիզբէն իսկ, պէտք է արդէն գրաղած ըլլայ աշակերտին ծուլութեան պատճառներով եւ ջանացած՝ զանոնք վերցնել, որպէսզի տղան ուսումնական բնականոն կեանք մը վերսկսի, նկատուած է որ մեր մէջ աշակերտի մը դպրոցէ դուրս ունեցած ընտանեկան եւ բն-

կերպարան կեանքը նկատի չ'առնուիր բնաւ, եւ հետեւաբար ուսուցիչներ կամ դաստիարակներ պղտիկին՝ դասարանին մէջ ցուցաբերած զանազան երեւոյթները կը քննեն միտ յն այդ դասարանին պայմաններուն ու մթնոլորտին լոյսին տակ, անտես առելով իրենց համար անծանօթ, բայց յաճախ այնքան խորունկ ու ամէն բան բացատրող արտաբերի պարագաներ եւ պատճառներ: Այս նկատուածով ալ անցեալ յօդուածի մը մէջ կը յիշուէր անհրաժեշտութիւնը ուսուցիչներու եւ ծնողներու սերտ գործակցութեան:

Լեռեւաբար, երբ տղուն ծուլութեան պատճառները կը վերցուին, ան ալլեւս այէտք չ'դգար խարդախութեան դիմելու ոռ կը դառնայ պարտաճանաչ աշակերտ մը: Անշուշտ եթէ խարելու այդ արարքը ունակութեան մը վերածուած է, որոշ մանանակ եւ ճիւղ անհրաժեշտ կ'ըլլայ՝ տղան ամակէ բուրովին ձերբադատել կարեանելու համար: Սակայն յաճախ լուծ դառն մը եւ կամ, ի պահանջել հարկին, աշակերտներուն առջեւ հեղինական քանի մը խօսք՝ տղան զգաստուիլեան կ'առաջնորդէ:

Իսկ երկրորդ պարագային, աշակերտը նման սպիտ վարժութեանէ մը կարելու պատահանատուութիւնը կ'իյնայ ուսուցչին կամ դաստիարակին վրայ: Եւ արդէն, առաջին պարագայէն աւելի հոս է որ երեւան կոտ դան ճիւղի դրութեան բոլոր սխալները: Այս դրութեան չափազանցութեամբ զարծաւանկուն պատճառաւ է որ աշակերտներու մէջ կը փակի մրցակցութիւն մը. մրցակցութիւն՝ որ ոչ մէկ կապ անի դասերու հետ եւ պոռճ միակ նպատակ է աւելի բարձր գնահատանքի ատանալ, դասարանին մէջ առաջին դիրքի վրայ դառնուելու համար: Ճղաք թո՛ւ միջոցներու կը դիմեն, այս նպատակին հասնելու համար: Իսկ այդ միջոցները ընդհանրապէս ծուռ են, բոլորովին հեռու պարկեշտ ըլլալէ: Ասիկա երեւան կոտ զայ ամենէն յատկ կերպով կ'իտանայ կամ ամապիրջի քննութիւններու ատեն: Ասոնք առիթներ են ընդհանրապէս, որ ուսուցիչներ ինքզինքնին ազատ, եւ ինչո՞ւ չէ՝ արտօնուած իսկ զդան աշակերտները նեղ դրութիւններու մատնելու, նոյնիսկ տառապանք պատճառելու, թերեւ ինչ տեսակ հանոյք մտ դատուով առ բոլորէն: Արդէն վերաբաղի

երկարատեւ շրջանին տեսակ մը հոգեբանական միճակ մը կը ստեղծեն՝ դասադրքերու մէջ նշանակելով այն դասերը որոնք «չա՛տ կարելու» են, որոնք «քիչ մը նուա՛գ կարելու» են եւ այլն: Եարքերով հարցումներ կը դրուին գրեթատակներուն վրայ, նոթեր կ'առնուին, սակարկութիւններ կը կատարուին: Իսկ բուն քննութեան օրը՝ ծիծաղելի սահմաններուն մօտեցող խտուութիւններ ձեռք կ'առնուին, աշակերտներ առանձին նստարաններու առջեւ կը տեղաւորուին, մանրադիւն խողարկութիւններ կ'ըլլան ու ի վերջոյ այս բոլոր կողման հաւատարմի մէկ բանի:— ճիւղի: Այսքան խտուութիւններու եւ անիմաստ ծայրափոխութիւններու առջեւ՝ աշակերտն ալ, եթէ նոյնիսկ իրազէս պահանջը չ'դգար «ընդօրինակելու», գոնէ, բոտ իրեն ծիծաղած կ'ըլլայ ամբողջ դրութեան վրայ՝ խարդախութիւն ընելով: Այս սինքն խարդախութիւնը կը զործադրուի խարդախութեան սիրոյն:

Եւ հոս կողմանը հիմնական խնդրի մը:— Եթէ ուսուցիչներ ամէն կարգի միջոցներ եւ խտուութիւններ «մեզ կ'առանձն»՝ արդիւնյու համար աշակերտներու կատարելիքը հաւանակամ խարդախութիւնը, ուրեմն ի յատուկապէս ընդունած կ'ըլլան աշակերտներու դէպի գաղութիւն ունեցած հակամտութիւնը: Եթէ նոյնիսկ շարաթական դրուող քննութիւններու համար դասարանի մը աշակերտները սրահ կ'առաջնորդուին՝ առանձին նստարաններու առջեւ եւ իրարմէ հեռաւ իրենց գրուող աշխատանքը կատարելու, այն ատեն ուսուցիչներ ընդունած կ'ըլլան թէ տղայ վրայ վատահասութիւն չունին, այլ ընդհակառակը՝ գանոնք հաւանակամ գողի՛ւ կը նկատեն: Բայց տսիկա աշխատելու եւ մտածելու ձեւ մըն է՝ որ պէտք է վերցնուի մեր դպրոցներու մէջէն, քանի որ անիկա յատուկ չէ դաստիարակներու կամ ուսուցիչներու: 1

Բ. Յիւրրորդ ժխտական արդիւնքը՝ «զոյց սորվելու» ունակութիւնն է: Եւ ասիկա շատ ընկալուն հոգեմիճակ մըն է պղտիկին մէջ, քանի որ անոր համար մղձաւանջ մը դարձած է «լաւ նիշ» ստանալը: Ուրեմն, այս ձեւով, աշակերտի մը պարոցակուն մտքով կեանքը կ'առնուի հ'օսենեան մէկ կարողութեանէ՝ յերշուկէնէն, մինչ տառապանքներ

պէտք էր ըլլար տրամաբանութիւնը : Դիտուած է որ նախակրթարանի դասարաններուն մէջ ուսումնասպէս առաջին դիրքի վրայ գանձուողներ ընդհանրապէս իրենց այդ դիրքը ուրիշներու զիջած են հեղափոխութեան որ դասարաններու բարձրացման հետ ճիշդի եւ յիշողութեան տեղ կը պահանջուին տրամաբանութիւն եւ ազատ արտայայտութիւն :

Թերեւս թիչ թէ շատ արդարանալի կէտ մը գանուէր զոչ սորվելու ունակութեան մէջ՝ եթէ աշակերտը կարենար իր միտքը պահել զոչ սորվածը : Սակայն դժբախտաբար այդպէս չէ պարագան : Ու ասիկա սովնէն ցայտուն կերպով երեւան կու գայ քննութիւններու ատեն : Տղաք ինչ մեծ աշխատանքով եւ կամքի շարունակ վերաբաղի քանի մը շրջաններուն ընթացքին կը սորվին, պարզապէս այդ բոլոր քննութեան յաջողութիւնը օրն օրն ժողովուրդը համար... : Այսպէս է, որովհետեւ աստիճանի ընթացքին ուսումնական հիմնական աշխատանք չէ սարուած եւ ուսուցիչը փոխանակ դասը մանրամասնօրէն բացատրելու եւ ամենօրեայ հարցումներու միջոցաւ նախորդ դասերն ալ վերաբաղ ընելու՝ բաւականացած է օրուան դասը պահանջելով եւ գնահատական ճիշդներ բաշխելով :

Դարձեալ կը վերագտնանք ուսուցիչներու պարտականաշուքեան հարցին :

Կարգ մը ուսուցիչներ ամէն շեշտ ճիշդին վրայ դրած, յանձնարար կը արուեստ քննութիւններով ի վերջոյ անմաստ աշխատանքի մը կը վերածեն դաս սորվելու պարտականութիւնը, որովհետեւ աստիճանի առաջին իսկ օրէն դասարանի մը աշակերտները ուսուցչին կողմէ կը դատարարուին ըստ կարգադրութեան, ու ա՛յ անօրուս կ'ըլլայ տղոց կողմէ արեւէ ջանք՝ այդ կարգին դուրս գալու, առաջ կամ ... ետ երթալու :

Այսպէս, ուսուցիչներ կան որոնք զբաւոր քննութիւններու տեսարկները կը դասաւորեն ըստ իրենց կողմէ շարքին եւ ըստ այնմ, գրեթէ անոնց կարողալու, ճիշդներով կը գնահատեն, կատարուած աշխատանքը : Այսպիսի կամայական կարգի մը հետեւելով էր որ Հայերէն լեզուի ուսուցիչ մը աղջնակի մը շարագրութիւնները շատ ցած կը գնահատեր, հակառակ այս վերջինին լուրջ հիգիւրտն : Օր մը, զայրացած,

աղջնակին հայրը՝ որ յօշուածագիր ալ էր նոյն ատեն, երբ իմք գրած էր զակին շարագրութիւնը, սրբագրուելէ հտք տեսուակը վերադարձուած էր՝ ուսուցչին հետեւեալ դիտողութիւններով . «Ե՛րբ պիտի սորվիս ուղիղ եւ տարբական Հայերէն մը գրել...» :

Յանձնարարի գրաւորներ տեսակ մը ժամանց են ուսուցչին համար, որովհետեւ զինք կ'ազատեն դաս պահանջելու կամ յանձնարարութեան : Սակայն միտմանակ տանք խաղի պահեր են աշակերտներուն համար եւս, որովհետեւ տղաք շուտ ըմբոսնելով ուսուցչին տկարութիւններն ու հարցումները տպու ընդհանուր եղանակը, զոչ կ'ընեն՝ միայն այն՝ ինչ որ անհրաժեշտ կը նկատեն ու գասարան գալով իւրաքանչիւրը կը ստանայ իր ճիշդը՝ համաձայն ուսուցչին կողմէ շարքին... :

Եւ տակաւին պէտք է յիշել այն ուսուցիչները՝ որոնք տարիվերջին մեծ թիւով իրենց նիւթերէն ձախողած աշակերտներ ներկայացնելով ուսուցչական ժողովին՝ կը կարծեն իրենց պարտականութեան լրի կատարման լաւագոյն արդարացը տուած ըլլալ, մինչ ուրիշ ուսուցիչներ այդ արդարացը կը գտնեն եւ ո՛չ իսկ աշակերտ մը իրենց նիւթերէն ձախողած տեսնելու մէջ... : Դրժուար չէ եղբակացնել թէ այս երկու հակասական մտայնութիւններուն գործադրումին մէջ ճիշդն ո՞րքան մեծ դեր կրնայ խաղալ :

Այս բոլորը, ի վերջոյ, ո՛չ միայն պատճառ կ'ըլլան աշակերտական ներքին անկարգապահութիւններու, այլ մասնաւորապէս մը կը փչրեն տղուն հոգիին մէջ, զայն դարձնելով յաճախ հիւանդ եւ վերաւոր :

Մինչդեռ, փոքր ճիգով մը կարելի պիտի ըլլար մեր պարոցներէն վերջնականապէս հեռացնել թիւով գնահատումի դրութեան հետ կապուած սխալներն ու ոչ-փափաքելի արդիւնքները :

Այդ ճիգին եւ ի գործ դրուելիք միջոցներուն պիտի անդրադառնանք առանձին յօդուածով մը :

ԱՐԱՅ ԳԱԼԱՅԺԵԱՆ

(Շարունակելի՛ թ)

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

1964 — 1965 ՑԱՐԵՇՐՋԱՆԻ

Երուսաղէմ — Յորգանմ

Ամեն Ց. Եղշէ Ս. Աբ. Տէրտրեան.
Բարեխնամ Պատրիարք Ս. Աբառոյ,
Հօգեջնօրի Հայրեր
և: Յարգելի Հանդիսակամներ.

1964-65 դպրոցական տարեկան առիթով, Ձեզ կը ներկայացնենք Ս. Թարգմանչաց Վարժարանի բարոյական եւ տնտեսական տեղեկագրքը:

1964 Դիկտեմբերէն սկսեալ մենք ստանձնեցինք վարժարանի Տեսչական պաշտօնը, ածօր համար որ սնցեայ տարի, ինչպէս նաև ներկայ դպրոցական ապրիլը անի առաջին երեք տարիներուն (Սեպտ.-Հոկտ.-Նոյ.) կը գտնուէինք արտասահման, Ս. Աբառոյ նուիրակութեան պաշտօնով: Մինչ այդ վարժարանի տեսչութիւնը փոխադրարար վարեց Հրօց Տ. Կանիլ Արդ. Շամկան: Կը յայտնենք մեր չերմագին շնորհակալութիւնները Հայր Կանիլիին, իր յօգնութիւն եւ նուիրեալ աշխատանքին համար:

ԹԻՒ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ

Այս տարի մեր աշակերտութեան ընդհանուր թիւն էր 313. բաժնուած հետեւեալ կերպով.—

73 աշակերտներ հետեւեցան Մանկապարտէզի դասընթացներուն. ստացնէ 37-ը մանչ եւ 36-ը աղջիկներ էին:

Նախակրթարանի դասընթացներուն հետեւեցան 14: աշակերտներ, որոնց 71-ը մանչ եւ 60-ը աղջիկներ էին:

100 աշակերտներ հետեւեցան Երկրորդական բաժնի դասընթացներուն. առնց 52-ը մանչ եւ 48-ը աղջիկներ էին:

ՈՒՍՈՒՑԻՑԻՆԵՐ

Մեր ուսուցիչներուն թիւն է 23: Այս թիւն 6-ը Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամներէն են, որոնք անվարձ եւ սրտագին նուիրուեալ կը ծառայեն մեր գաւակներու դաստիարակութեան: Մնացեալ 22-ը աշխարհականներ են:

Ուրբախի պարագայ մըն է Յշի Իէ մեր ուսուցիչներու կարգին մէջ կարեւոր թիւ մը (8 հոգի) կը կազմեն այն ուսուցիչները, որոնք շրջանաւարտներ են Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանէն: Սկզբնական օրերուն, երբ ձոր կը կազմաներ-

պէնք մեր Երկրորդական Վարժարանի ծրագիրն ու կարգերը, ունէինք Հայ ուսուցչի ազգակնոյ կարիքը. սակայն ունէինք օտարներով գտնուելու: Այժմ հասած են ու հետզհետէ կը հասնին մերիմները, ի ծառայութիւն կրթութեան եւ մշակութիւն ու առկառոյ միայն մեր դպրոցին մէջ, այլ նաև օտար դըպրոցներու մէջ, ուր ունէինք որպէս ուսուցիչ ծառայող շրջանաւարտներ:

Մեր ուսուցչական կազմին համար ունէինք շնորհակալիքի խօսք: Գնահատուեալ կը յիշենք իրենց կազմին մէջ տիրական նուիրումի եւ փոխադարձ յարգանքի եւ սիրոյ համեմատելի մթնոլորտը, որուն արդիւնքն իսկ է իրենց արդիւնաւոր ծառայութիւնը եւ համագործակցութիւնը Ս. Թարգմանչաց կրթական գործին:

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Բաժնուած է երեք մասերու.— Մանկապարտէզ երեք դասարաններով, Նախակրթարան վեց դասարաններով, Երկրորդական բաժին 5 դասարաններով:

Մեր Մանկապարտէզի 73 աշակերտները բաժնուած Միլ, Կոլոն, Ծաղիկ երեք դասարաններու, կուսարեցին իրենց ուսումնական տարին առաջնորդութեամբ Մանկապարտէզի գաւառի Օրդ. Տիգրանուհի Նալպանտեանի եւ իրեն օգնական երկու օգնականներով իրենց ուսումնական տարին առաջնորդութեամբ Մանկապարտէզի գաւառի Օրդ. Տիգրանուհիին համար, որ 43 տարիներու ամիսնոջ ծառայութեան յետոյ սակաւին կը շարունակէ իր ծառայութիւնը մեր դպրոցին ու մանուկներուն:

Աշխատանք տարուեցաւ որպէսզի նոյնաման Մանկապարտէզի մանկավարժական պիտոյքներն ու յազարիները, ու ամկարան կրթանք ըսել որ Մանկապարտէզը մեր փոքրիկներուն համար դարձած է հոսնին մթնոլորտ մը, ուր կ'ապրին իրենց ընտանեկան յարկին մտերմութիւնն ու հանգիստը: Անա Իէ ինչու սիրով դպրոց կու գան:

Կիրակի 6 Յունիս 1965-ին տեղի ունեցաւ Մանկապարտէզի ամակերթի հանդէսը, ու 23 փոքրիկներ ստացան աւարտական վկայականներ ու անցան նախակրթարանի բաժինը:

Նախակրթարանի եւ Երկրորդական մեր ուսումնական ծրագրի ըստ նախընթացի ընթացաւ

տեղոյս պետական եւ անտեսական վարժարաններու կրթական ծրագրին հասարար փակարդակով: Ուսուցումեցան Հայերէն, Անգլերէն, Արարելէն երեք լեզուներ, որոնց կատարելագործման համար կարելի միջոցներ ի գործ դրուած են: լերուներում միտանդ ուսուցումեցան կրօնի, գիտութեան եւ արտատարեան դասեր, ու նաեւ շարք մը Հայագիտական դասեր, մասնաւորաբար երկրորդական կարգերով մէջ (Վարպար, Մատենագրութիւն, Հայոց Պատմութիւն):

Գասանդուպիւնները եղան անքերի կանանաւորութեամբ ու անամար հսկեցիմք ժամանակացոյցներու ճշդիւ իրագործման:

Մեր ամպլերի բնօրէինները տեղի ունեցան Մայիս 19-29, որմէ յետոյ յայտնի եղաւ որ այս տարի մեր ճայտոգած աշակերտներում քիւր եղած է 13, որոնք կը կրկնեն իրենց դասարանները: Գրքեր չեցին թիւ մը բազմատոմ ճայտոգ տարիներու երբ կրկնուցներու քիւր բարձրացած է միջին 40-ի:

Այս տարի մեր երկրորդական վարժարանէն որպէս շրջանաւարտներ կը վկայուին 14 հոգի: 5 տղաք է 9 աղջիկներ: Անոնք մեր դպրոցական բնօրէիններէն յետոյ մասնակցեցան նաեւ Լոնտոն Մէրքիֆալէշընի բնօրէիններ, որուն արդիւնքը կը կարգուի մինչեւ 1965 Սեպտեմբեր:

Իսկ անցեալ տարուայ մեր շրջանաւարտներէն առանձնաբար մասնակցած են Լոնտոն Մէրքիֆալէշընի բնօրէինեանց, ձեռք բերած են հետեւեալ արդիւնքները:—

Մասնաւոր գեհատանձավ կարելի է յիշի Օրդլինի Յարութիւնեանը, որ յաջողած է Հայերէն լեզու, (Ռուսական) Անգլերէն լեզու, Անգլիական Գրականութիւն, Արարելէն լեզու, Պատմ. Ընդ. Ազգաց, Ռուսագրութիւն, Բնագիտութիւն եւ Քիմիարանութիւն 8 հիւթերու մէջ, ինչ որ բոցառիկ արդիւնաւորութիւն մըն է Երուսաղէմացի աշակերտի մը համար:

Այլառաւ է բնօրէինեանց արդիւնքը ժիւրայր թիւքիւնեանի որ յաջողած է Հայերէն (աշխարհաբար) Անգլերէն լեզու, Անգլիական Գրականութիւն, Պատմ. Ընդ. Ազգաց, Ռուսագրութիւն եւ Քիմիարանութիւն ճիւղերու բնօրէինեանց մէջ:

Իսկ մնացեալէն հետեւեալ աշակերտները յաջողած են հետեւեալ հիւթերում մէջ:—

- Ազգայի Գալուստեան.— Աշխարհաբար Հայերէն. Գրքեր Պետեւեան.— Գոտակեան Հայերէն. Ընդ. Ռուսերիչեան.— Արարելէն լեզու.
- Անի Զօրպեան.— Գոտակեան Հայերէն, Անգլիական Գրականութիւն, Արարելէն լեզու.
- Յակոբ Հալպիւեան.— Աշխարհաբար Հայերէն, Պատմ. Ընդ. Ազգաց, Ռուսագրութիւն, Քիմիարանութիւն:

Ալիքս Մարտիրոսեան.— Աշխարհաբար Հայերէն, Անգլիական Գրականութիւն, Ռուսագրութիւն, Քիմիարանութիւն:

Ալփրես Գեղեցեան.— Անգլիական Գրականութիւն, Արարելէն լեզու:

Մեր շրջանաւարտ աշակերտները մեր դպրոցէն

դուրս ալ կեանքի գանգաւ ստացարեղներու մէջ, կը հանդիսանան ձեռնբերելու ուղիւ անհասանքի եւ օգտակար անձնատրութիւններ: 1957-էն ստիւն, —երբ մինչ տուիմք առաջին հունձըք մեր երկրորդական վարժարանէն շրջանաւարտ աշակերտներու.— ուրք տարիներու ընթացքին տուած ենք ճիւղ շրջանաւարտներ: Անոնցմէ 20-ը բաղդուարութիւն ունեցած են իրենց ուսումը ընթացքը շարունակելու, հետեւելով հասնաւարանական դասընթացներու:

Մուս 10-ը հոգիներ մեր վարժարանէն եւ այլ օտար եւ Հայկական վարժարաններէ ներս Ռուսերու են Պատմագիտական ստացարեղի. 7-ը արդէն իսկ աւտուսացած են եւ եղած իրենց ընտանիքներում պարկէշտ մայրքեր:

Իսկ մնացեալ 23 հոգիները նետուած են կեանքի ստացարեղ, մեծ մասը կը ծառայեն որպէս պարտուեաներ գանգաւ օտար հաստատութիւններու մէջ, ու եղած են տնտեսական ու բարոյական նեղուկները իրենց երբեմնի տառապած ընտանիքներում, ու յոճախ ստատուարած գանոնք Ազատարձկայի հերում վիճակէն:

Այս տարի դարձեալ ուրախութեամբ կը ճշնէք թ.լ, հազիւ երկու շաբաթներ առաջ մեր վարժարանիէ ներկայ եւ անցեալ շրջանաւարտներէն վեց հոգիներ մասնակցած են ԱՄՅԻ մտից դժուարին բնօրէիններ, որոնք մէջ յաջողութիւնը յաճախ վերապահուած է լուսադոյն ուսանողներում: Սոյն վեց շրջանաւարտներէն 5-ը յաջողած է ըլլալով, անոնցմէ 3-ը ընդունուած են համալսարանիմք գիտական բաժնիմք մէջ, իսկ երկուքը արուեստից բաժնիմք մէջ:

Ընդհանուր կը հետատուներ որ կեանքի ինչ մարդի մէջ ալ ինկած ըլլան, մեր շրջանաւարտները բերած են գեհատուելի ծառայութեան եւ այլառու նուանութեան փաստը: Ու սակեալ մեծ շարիվ կը պարտիմք Թարգմանչաց վարժարանիմք: Վանդի առանց մեր վարժարանիմք անոնք ստացած պիտի չըլլային եիմուար կրթութիւն, եւ մեծաւ մասամբ պիտի մտային նախկրթարանաւարտ եսչեր, արուած ըլլալով որ անոնց մէկ կարելու տուկտը գուրկ էր անտեսական բուսարտ միջոցներէ:

Տարուայ ընթացքին մեր կարելի ճիգը բրիմք, մեր աշակերտներ օտտերու համար ոչ միայն ուսումնական պաշարով, այլ նաեւ հոգեւոր եւ բարոյական դաստիարակութեամբ:

Չնմէ ունեցած կարգապահական-բարոյական դժուարութիւններ, աւելիմք ունիմք Առիթիվ այս ուղղութիւնը գնահատանիք յօտէ:

Հոգ տարիմք նաեւ մեր աշակերտներում ազգ. եւ հոգեւոր կրթութեան, մեր հայագիտական դասերով, մեր կրթական ու ազգային շրջապատով:

Ամէն կրակի մեր աշակերտները աւարտորդեցիմք եկեղեցի, ու երկիցս մասնակից դարձուցիմք Մ. Հարողութեան յորհուրդին: Մեր երուելիմք վրայ Մ. Հարողութեան յորհուրդին մասնակից դարձան նաեւ օտար վարժարաններու սուկապիւ Հայ աշակերտները:

ԲՄԱ/ԽՕՍԱԿԱՆ ԼԱԽԱԿՈՑՈՒՆԵՐ ԵՒ ԱՅԼ ԿԻՔԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՌՆԻ ՁԵՌՆՈՒԿՆԵՐ

Մեր դասընթացներում ճովմ ի վեր, յամայն ունեցամք մանաբանական հասարակությանը, ուր մեր հրատեղյակ, ազգային, կրթական, գիտական նկատարները շուրջ յօսաբան օտար և Հայ մտաւորականներ, Ս. Բարախ. այցելող ամենաւարժապետներ, եկեղեցականներ ևն, ևն:

Նմանապէս բազմաթիւ օտար մշտաւարժապետ հասարակութիւններու և դպրոցներու կողմէ սարքուած գիտական-իմացական ձեռնարկներում, շարժանկարներու ցուցադրութիւններում ներկայ եղան մեր աշակերտները մեր իսկ տաղանդաւորները:

Ունեցանք նաև դէպի Երիտրալ միօրեայ աշակերտական պոստայի մը հանելի ժամանցը:

ՄՈՐՁԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Մեր վարժարանի աշակերտները ունեցան նաև իրենց մարմնամարզական դաստիարակութեան ամենօրեայ ընթացքը. ազդիկներ առաջնորդութեամբ Օրդ. Եւաշան Յովսէփեանի իսկ ազգա Պր. Արմենակ Պասանեանի:

Իրենց մարզական աշխատանքին ցուցահանդէսը կատարեցին, վարժարանի տարեկան մարզահամաձուլում, որ տեղի ունեցաւ 30 Մայիս 1965 կիրակի կէտօրէ յետոյ ժառանգաւարաց վարժարանի դաշտին վրայ. ազդիկներ բաժնուած Սեւան և Երեւան խումբերու, իսկ ազգա Մաւսի և Արարատ խումբերու կատարեցին իրենց մարզական մրցանքները, կարգապահութեամբ և մարզիկի մը յատուկ ոգով և յաջողակները արժանացան բաժակներու և մետաղներու:

Այս առթիւ կը յայտնենք մեր շնորհակալութիւնները Տէմիրեան եղբայրներուն, որոնք սիրաշօտար նուիրեցին բոլոր մետաղները:

Վարժարանի արեւունշերտ կազմակերպութիւնը կը շարունակէ իր գասընթացները առաջնորդութեամբ Օրդ. Ազիւի Խուրապեանի:

ՁԵՌՆԱԿՈՐՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԸԼՆԵՐ

Սանուհիներուն յատուկ ձեռագործային ամենօրեայ աշխատանքի պահը այս տարի ևս շարունակուեցաւ, որուն արդիւնքը, ի վաճառ համուեցաւ մեր դպրոցական տարեկան պագարին որ տեղի ունեցաւ 16 և 18 Մայիս Երաթի և կերտիկ օրերում:

Բացառիկ և անմարդեաց յաջողութիւն մը եղաւ այս տարւոյ մեր դպրոցական պագարը, որը վարժարանի ապահովեց 400 տիմարի գուտ շահ մը: Պագարը նոյն տոնն եղաւ մեր գաղափարի համար ընկերական զերմ հանդիպումի առթիւ մը:

Տնօրհակաւորութեան պարտք ունենք այն բոլոր տիկիներուն և օրիորդներուն որոնք մեր ուսուցչ-

չական կազմին հետ գործակցարար այժման արգիւնաւոր ընծայեցին մեր տարեկան պագարը:

ՏՆՐՐԱՆՈՒԾԱՐԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ

Վարժարանն անբռնժշտօրէյս պէտք մտի իր գիտական դասերու օժանդակ, յատուկ տարրաւորարանի մը:

Համաձայնելով կապալառուի մը հետ, տարբարութեամբ մեր սեմեակ մը կառուցինք վարժարանի արեւմտակողմը, վարժարանիս և Պարտիկը պահմ միջանկար յանդիմն վրայ: Կառուցման փոխարժէքը պիտի վճարենք ամառական մամուկի վճարումներով: Սակայն կը յատանք թէ Անբրիկապոյ կիրակնօրեայ վարժարանի մը կողմէ եղած բարի տրամադրութիւնը գործնականի վերածուելով, մեր այս ձեռնարկը պիտի ունենայ շուտով իր արտօրը, ու վարժարանն ազատագրէ ներքական մտահոգութենէ մը:

Աս այժմ շատ միայն է մեր տարրաւորարանի ներքին գործիքային սարքուածքը: Սակայն աշխատանք պիտի տանինք յառաջիկայ տարեշրջանին ամբողջացնել մեր տարրաւորարանի գործիքային սարքի բոլոր պակասները:

ԳՐԱՆՈՒՄՆ

Նկատի առած որ մեր տրամադրութեան տակ ունինք կրկնակեան Մատենադարանի հարուստ Հայկական բաժինը, ձեռնարկած ենք մեր դասաւանդութիւններուն օժանդակ Անգլերէն և Արաբերէն գրքերու գրադարանի մը կազմութեան: Այս տարի մեր կողմէ տրամադրելով յատուկ պիտուէ կրկնապատկուեցաւ այս տեսակի գրոց մեր ունեցած պաշարը:

Ամիսներ առաջ դիմեցինք նաև բոլոր Հայկական թերթերու խմբագրութեան, որպէսզի մեր աշակերտներու ընթացեցանութեան համար մեկական օրինակ տրամադրեն իրենց հրատարակած թերթերէն, ցարդ մեր կողմէ ազնուարար ընդատուացած են նաև տեւակ թերթերու խմբագրութիւնները. Նայիրի, Առաքելոյ, Նոր Օր, Զարթօնք, Երթում, Տը Արմենըն Կարտըն, Ջահակի. Մարտար. Կնչպէտ նաև շարք մը Հայրենական թերթերու, որոնք ունին գրական, բանասիրական, իմացական, մակալարժանական, գիտական բովանդակութիւն: Այս առթիւ անոնց խմբագրական կազմերուն կը յայտնենք մեր և մեր աշակերտութեան սրտազին շնորհակալութիւնները:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽՈՒՅՏՈՒԹԻՒՆ

Կ'ամբողջացնենք մեր տարեկան տեղեկագիրը, ստորի ներկայացնելով մեր տարեկան հաշուեկշիռը սկսեալ 1964 Մայիս 1-էն-1965 Մայիս 30-

Մաքրամենթոյի կեր. վրձ. (Մ. Ն.) 8900
 Մաքրամենթոյի Տիկնոց Միութիւն (Մ. Ն.) 8900
 Տիկ. Ալիս Քէլեան (Մ. Ն.) 8900
 Վ. Ազգանոց տարեկան նուիրատ. (Մ. Ն.) 358500
 Դաս. Վարդանոց տարեկան նուիրատ. (Մ. Ն.) 71500
 Երեսուցի Փանոսեան (Մ. Ն.) 71500
 Ամբիբիկայէն նուիրատուութիւններ
 ձեռամբ կերակր վրձ. 420500
 Որդ. Վանուհի Կոտուշեան (Մ. Ն.) 8900
 Ուսարի Տիկնոց միութիւն (Մ. Ն.) 17600
 Ուշլուէրի Տիկնոց միութիւն (Մ. Ն.) 8850
 Նազար Հիմաշեան (Մ. Ն.) 8500
 Վարդէն Պաղանեան (Սոս Բաւլո) 20500
 Մի ուն ձեռամբ Մուշոց վրձ. (Երեսուցի) 8000
 Երեսուցի Մ. Քարգ. Շըլ. միութեան 120000
 Տիկ. Պէրթա Քէլեյի (Մ. Ն.) 17750
 Էմարու Յակոբեան (Մ. Ն.) 8900
 Դարեկի Տէմբրեան (Մ. Ն.) 8900
 Տիկ. Եւփիէ Գասապեան (Մ. Ն.) 8900
 Տիկ. Ալիս Քուշեան (Մ. Ն.) 17750
 Տիկ. Ռուֆ Աւանեան (Մ. Ն.) 8900
 Տիկ. Քազուհի Տանէլի (Մ. Ն.) 8900
 Էջոսան Լճանոյի (Մ. Ն.) 17750
 Ջազէլ Օւանէկեան (Մ. Ն.) 8900
 Տիկ. Պարէն Գառնիկեան (Մ. Ն.) 8500
 Տիկ. Ն. Էրմարգարեան (Գանասա) 8000
 Օրդ. Սաթուհի Քէլեյեան (Մ. Ն.) 8900
 Տեղաւ և Տիկնոց Միութեան Լարէն (Մ. Ն.) 8800
 Հէրբի Նազարեան (Մ. Ն.) 8900
 Միան Շամանեան (Մ. Ն.) 8900
 Սփրինկֆիլտի Դպրաց դաս (Մ. Ն.) 8825
 Տիկ. Լուսին Սարգսեան (Մ. Ն.) 8400
 Տիկ. Ռոզ Էսոյան (Մ. Ն.) 8800
 Համայնակ Սարգիսեան (Մ. Ն.) 8800
 Արտաւէն Պանոսեան 17500
 Բենիամին Աւարանեան (Մ. Ն.) 8500
 Մէլիք Յակոբեան (Մ. Ն.) 8750
 Օրդ. Նանիք Գարրիկեան (Մ. Ն.) 8500
 Սոցոմեան Գարրիկեան (Մ. Ն.) 8800
 Այնթապի Հայր. Միութիւն (Մ. Ն.) 8800
 Միան ձիկեան (Մ. Ն.) 8800
 Տիկ. Սէլմա Էփրեան (Մ. Ն.) 8800
 Ա. Բարեկ Նազարեան (Մ. Ն.) 8800
 Ճոզէֆ և Էլիէ Ջալմար (Մ. Ն.) 8800
 A.C.Y.O. Պրէնթոն (Մ. Ն.) 8800
 Օրդ. Ջաբուհի Աւանեան (Մ. Ն.) 8800
 Քորտուպէն զանազան բարերարներ 100000
 Տիկ. Մարթա Տեղաւէրեան (Պուէնտ Այրէն) 55000
 Արա Եարսլմ (Մ. Ն.) 8880
 Տիկ. Մ. Միքայէլեան (Մ. Ն.) 8880
 Հ. Ա. Քուշիկ (Մ. Ն.) 8880
 Սարգիս Ջարգարեան (Մ. Ն.) 8880

Մալթի Սէյմուր (Մ. Ն.) 8880
 Ջարլը Աւագեան (Մ. Ն.) 8880
 Ճոն Ն. Կարապետեան (Մ. Ն.) 8880
 Տիկ. Ա. Սողիկեան (Մ. Ն.) 8880
 Տիկին Սառա Ա. Քուրթը (Մ. Ն.) 8880
 Մանթրէլի Եկեղեց. Տիկ. Միութիւն (Մ. Ն.) 8000
 Հրանց Տօլէթեան (Գարազա) 9700
 Տիկ. Այսո Տօլէթեան (Գարազա) 9700
 Տիկ. Լուսի Անէլագեան (Գարազա) 9700
 Վարդէն Երէցեան (Գարազա) 9700
 Նուսի Իսիկեան (Գարազա) 9700
 Ջարիւհ Գրգորեան (Գարազա) 9700
 Գրգոր Ղազարեան (Գարազա) 9700
 Ղազար Ղազարեան (Գարազա) 9700
 Գէորգ Քափանեան (Գարազա) 9700
 Սեդրակ Միմիսեան (Գարազա) 9700
 Կարո Պանոսեան (Գարազա) 19400
 Աւեր Իսիկեան (Մ. Ն.) 17500
 Պարոն Սիմոնեան (Գարազա) 40000
 Գարաիկեան Հաստատութիւն (Մ. Ն.) 355000
 Ռեդուսի Նառա (Երեսուցի) 183925
 Սեդրակ Սուլթանեան (Մ. Ն.) 8625
 Տիկ. Անիտ Գրգորեան (Մ. Ն.) 8850
 Պէր Նիկոսեան (Մ. Ն.) 8850
 Մարթին Արարեան (Մ. Ն.) 8850
 Օրդ. Համասուհի Ամէթեան (Մ. Ն.) 26450
 Տիկ. Անիտ Հանիկեան (Մ. Ն.) 8800
 Անդրանիկ Աւարեան (Մ. Ն.) 17600

Այս առիթի ի մտնաւորի կ'ուզենք յիշատակել հետեւեալ նուիրատուութիւնները.—

Տարեկան 1000-ական տոյաքի նուիրատուութեամբ մեր վարժարանէն ներս սարգսեան զատարաններ կր պահեն հետեւեալ կազմակերպութիւնները և դպրոցատըր ազգայինները.—

ա.— Ամերիկայէն վարդամանց Ազգաներու կազմակերպութիւնը.

բ.— Կիւլտուրի կիւլտիկեան հաստատութիւնը.

գ.— Հաւարտ Գարակեօզեան Էմմարկութիւնը.

Որդ. Լիլի Գարակեօզեանի միջոցաւ:

դ.— Գալուստ կիւլտիկեան Էմմարկութիւնը.

ե.— Ամերիկայէն բարեգործական Հնդի. Միութեան անգլագական ճակագար Տէր և Տիկ. Ալեքս Մանուկեան.

զ.— Ամերիկայէն Տէր և Տիկ. Մովսէս Մովսէսեան (Հէրբի Մ. Պըրթ):

Մասնակի բայց շարունակական նուիրատուութիւններով վարժարանի կ'օժանդակեն.—

ա.— Համաեքրատեսայ վերաշինաց միութիւնը տարեկան 300 տոյաքի նպաստով.

բ.— Ամերիկայէն Դստեր վարդամանց կազմակերպութիւնը տարեկան 200 տոյաքի նպաստով.

գ.— Իսկ դպրոցիս անկօրէր Ս. Թարգմանչաց Շրջանաւարտ միութիւնը 120 տիւնարի նւիրատուութիւն մը բրած է վարժարանիս, որը պիտի յառկացուի իրենց նախասիրած մէկ մեկուսն ձեռնարկի մը իրագործման, յառաջիկայ տարեշրջանին:

Խոր գոհունակութեամբ կ'արձանագրենք թէ մեր բարեբարմբերն Տիար Մովսէս Մովսէսեան (Հէբրի Մ. Պըրթ) մեր դպրոցին տուած անցեալ տարւոյ այցելութենէն յետոյ, գնահատելով Ս. Թարգմանչաց վարժարանին բարւոճ ծառայութիւնը, կատարած է բարի կարգադրութիւն մը, ըստ որում թէ իր կենդանութեան եւ թէ ամէկ յետոյ վարժարանը ումէն տարի Հոկտեմբերին պիտի տտանայ 1000 տողտը. այնպէս տնակագործն պտեհելոյ հասար այն դատարանը որ բարեբարմին իսկ անուանով կը կոչուի «Մովսէս Մովսէսեան Գտարան»:

Կը յայտնենք մեր եւ վարժարանիս աշակերտութեան գգածուած շնորհակալութիւնները մեր բոլոր նւիրատուներուն ու բարեբարմներուն: Թող Աստուած բիրապատիկ վարձահատոյց ըլլայ բոլորին:

Շնորհակալութիւններ Հարաւային Ամերիկայի Հայրապետական պատուիրակ Գեը. Տ. Բարգէն Ս. Արք. Ազատեանին, որուն նախաձեռնութեամբ վարժարանս ամէն տարի կ'անուանայ նւիրատուութեանց կարեւոր գումար մը, Պուլճուս Այրէւն:

Նամանակէ շնորհակալութիւն Տիարք Պատրիկ Այնէազնամին (Գարագաս) եւ Նազարէք Էվիսանեանին (Փորտոպա), որոնք արկայծար յանձն առած են անմէն տարի վարժարանիս պայծառութեամբ հասնելու նւիրատուութիւններ ազատեմով Գարագաս եւ Փորտոպա ճազաբներն:

Շնորհակալութեան պարտք ունենք տակալին Ձեզի, Ս. Աբադիս շատ Սիրիլի եւ Ամենապատու Ս. Պատրիարք Հօր, եւ Ս. Յակոբեանց Միարամական ուխտին, որ իբրեւ վերին հովանաւորը, Ս. Թարգմանչաց կրթական այս տունին նկատմամբ, ունեցած հագածու եւ ճարտարական կեցուածք, ու մեր զբաւարութեանց առջեւ ամէն անգամ յարկեցինք Ձեզի մեր առջին բաց գտանք Ձեր բարի եւ ուսումնասէր քրտին զնները:

Մեր տեղեկագրի արարտին Ձեզ կը ներկայացնենք վարժարանիս ներկայ տարւոյ շրջանաւարտները ինչպէս նաեւ ուսման եւ վարքի մէջ առաջաւոր աշակերտները, ու կը խնդրենք որ անոնց վկայականներու եւ մրցանակներու բաշխման հետ բաշխէք նաեւ Ձեր հայրական օրհնութիւնները, որպէսզի անոնք ըլլան մեր ժողովարդին ու եկեղեցիին նւիրեալ ու արդիւնաւոր գումարները:

Մատչելով ի համբոյր Ձեր Ս. Աբադի

Որդական Սիրով

Կիւրեղ ՎրԷ. ԳԱԲԻԿԵԱՆ

Տեսուչ Ս. Թ. Նրկ. Վ. Ի

ՄԱՆՈՔ.— Նուիրատուներու լցանկին մէջ Քորտովայեան Նազարէք Էվիսանեանի միջոցաւ համաքուած 100 Տիւնարի գումարը գոյացած է Քորտովայեան կենտեանը ազգայիններու նուիրատուութիւններէն.

Յովհաննէս Տէր Յանաեան	4000
Անթոնի Պէրպէրեան	4000
Աւետիս Ճիւրլեան	4000
Սիւնն Սիմոնեան	4000
Աւետիս Միւրէքեան	8200
Թորոս Կիկեան	4000
Նազարէք Էվիսանեան	8000
Աղասի Բարսեղեան	4000
Երուանդ Քիլիսեան	4000
Գրիգոր Անտոնեան	4000

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԻԻԶՊԱՇԵԱՆ—ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԱՄՄԱՆ

1964 — 1965

Ամեն. Ց. Եղիշէ Ս. Արքեպ. Տէրտէրեան,
Բարեխնամ Պատրիարք Ս. Աբրառայ,
Հոգեշնորհ Հայրեր,
Սիրելի Ծնողներ եւ յարգելի Հանդիսականներ.

Աշակերտութեամբ բիւն է 200, 100 մտնչ եւ 90
աղջիկ: Ունեցանք 17 նոր աշակերտներ:

ՈՒՍՈՒՑԶԱԿԱՆ ԿԱԶՄ

Կը բաղկանայ 13 հոգիէ: Նախակրթարանի բո-
լոր ուսուցչուհիները նուազագոյն երկրորդական
վարժարաններէ վկայեալներ են: Ունինք երկու արա-
բերէնի ուսուցիչներ (մէկը արքայ) պետական քառ-
նկիի վկայականով: Արարներէն լեզուն կը դասաւան-
դուի ծաղիկ դասարանէն սկսեալ օրական 2 պահ:
Իսկ Յրդ եւ Յրգ դասարանները օրական 3 պահ: Այս
առի ունեցանք անգլուհի մը, անգլերէն լեզուի դա-
սաւանդութեան համար: Ուսուցչական կազմին տա-

րիկան վճարուեր 3000 Տիմարէ աւելի է, ամսական
մօտ 250 Տիմար:

ԶՆՈՆԱՐԿՆԵՐ

Նոր Տարւան առիւ ունեցանք աւանդական կա-
զանդ պալայի հանգէտը: Նաեւ ոսոնցիմք պատշաճ
յայտագրով վարդապետնք Տօնն ու Մայրերու Օրը,
ընդհանուր խանգավառութիւն ստեղծելով ծնողներու
եւ աշակերտներու մօտ:

ԲԱՐԵՐՈՐՆԵՐ

Ամժամէն ունինք հետեւեալ բարերարները.—
Տիկ. Զարուհի Փելիքէբեան կը պահէ 3 սան:
Օրշ. Շահան Փանոսեան կը պահէ 2 սան:
Տիար Վահէ Դաղարեան կը պահէ 2 սան.
Տիկ. Սաւա Պէրպէրեան կը պահէ 1 սան:
Տիար Բարդէոս Ետայեան կը պահէ 2 սան (Առէնէն):
Հայ Օղեռնթեան Միռնիլիս կը պահէ 15 սան:

ՏՆՏԵՍԱԿԱՆ

(1 Սեպտ. 1964 — 31 Օգոստ. 1965)

Մ Ո Ւ Տ Ց

1.— <i>Ինքնաշարժի զանուաններ (9 ամիս)</i>	481-000
2.— <i>Մախուս զաստպերգերէ</i>	182-000
3.— <i>1964-ի Հանդէսի տոմսեր</i>	110-000
4.— <i>Օրացոյցներէ եկամուտ</i>	110-000
5.— <i>Աշակերտական Հանգէտներ, զողարթ, սուրբ, վիճակացոյց</i>	81-000
6.— <i>Կրթաթանակներ.—</i>	
ա.— <i>Մեռողներէ</i>	1185-000
բ.— <i>Բարերարներէ</i>	100-000
գ.— <i>Ունբուս</i>	60-000
դ.— <i>Հ. Օ. Մ.</i>	115-000
	1460-000
7.— <i>Զանազան եռէքներէ</i>	63-000
8.— <i>Հ. Բ. Ը. Միութեան (2200 Տուրք)</i>	770-000
9.— <i>Կիւլպէնկեան Հիմնարկութեան (660 Տուրք)</i>	221-000
	Ընդհ. Մուտք 3478-000

Ե Լ Ք

1.— 1964 տարուան Հանդէսի Ծախսեր	22-000
2.— Դասապիւրքերու վճարուած	170-000
3.— Ծածկու. շինութեան Համար	98-000
4.— Կարասիներու շինութիւն եւ նորոգութիւն	170-000
5.— Հետաձայն, ջուր, գանազան Ծախսեր	169-000
6.— Ինքնաշարժի վճարումներ (վարիչ, պէնզին, կարմ, թաքսի)	650-000
7.— Աւակներու ծախսուած (խաղաղիք, վառարան, նկարներ)	116-000
8.— Ուսուցիչներու ամսականներ (9 ամիս)	2628-000
9.— Ուսուցիչներու ամսականներ (3 ամիս)	650-000
	<hr/>
	Ընդհ. իջ 4688-000

Երուսաղէմի Պատրիարքարանէն ստացուած մասնաւոր յատկացում մը, դպրոցիս բացը գոցելու համար՝ 1200 Տինար (3430 Տալար) :

ՄԻՐԱՆՈՒԹՅԱՆ ՏՆԵՐ

մերայ եւ՛ք որ անցեալ տարուայ մեր շրջանաւարտները ըլլայ անգլիական, ըլլայ կառավարական երկրորդական վարժարաններու մէջ դասարաններու առաջիններն են :

Հետեւեալ աշակերտները շրջանաւարտ եղան այս տարի.—

- 1.— Ալպէր Յարութիւն Խանոյեան :
- 2.— Անոյշ Իսկիւտէր Յասոյեան :
- 3.— Արամ Յովհ. Տարազնեան :
- 4.— Արսեմիս Երջանիկ Մահաբէճեան :
- 5.— Գեղեցիկ Գրիգոր Քէօքքիւնեան :
- 6.— Էլիզապէթ Միքայէլ Աղուինեան :
- 7.— Էլիզապէթ Ժիրայր Պաշեան :
- 8.— Յակոբ Պետրոս Պամաճեան :
- 9.— Նուէր Աւետիս Քէշիշեան :
- 10.— Վազգէն Յոսիկ Եսայեան :
- 11.— Վարուժան Պօզոս Դասապեան :

Մտայնով ի համբոյր Սրբազնութեանդ Աբղոն
ԱՆԱՀՏՏ ՌՍԿԵՐԻԶԵԱՆ
ՏՅՈՐԷՆՈՒԻ



Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԿԻՒՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

1964 Մայիս — Ապրիլ 1965

ՆՈՐ ԴԱՐԱԿՆԵՐՈՒ ՇԻՆՈՒԹԻՒՆ

Մատենադարանի գիրքերու քիւիմ արագ ածուած դարակներու պակասը մեծապէս հասկնալի դարձած էր վերջին հինգ տարիները, որուամբ ՍՍՀՄ-ում որ այժմու մեր ունեցածները արդէն չէին բաւարարեր ստեղծուած պէտքերն: Կարելի չէր տախտակ դարակներ շինել, ճկատելով ամենց անյարմարութիւնը՝ գոյութիւն ունեցող պողպատեայ գեղեցիկ դարակներու հետ ներկայացնելիք ամենբոլորակութեան գաւ: Հետեւաբար, դիմում կատարուեցաւ Լոնտոնի Ս. Սարգիս եկեղեցիի հմամակալ Մարմինին եւ նոր դարակներու շինութեան համար 2150 Սթերլինգի (2144.625 Յարց. Տիմար) գումար մը տրամադրուեցաւ որպէս նուիրատուութիւն այն ծրարի իրագործման համար: Ուրախ եմք յայտնելու որ այն իշխանական նուիրատուութիւնը կարելի դարձուց 100-է աւելի նոր դարակներու շինութիւնը, գոր ստանձնեց Պէյրութէն Տիար Գ. Տամմիկեան: Ներկայիս կարելի է 50,000 նոր գիրքեր գետեղել, արդէն իսկ գոյութիւն ունեցող 50,000 ետառքներէն գաւ: Այս առթիւ անգամ մը եւս հրապարակաւ կը յայտնենք մեր խորին շնորհակալութիւնները Ս. Սարգիս եկեղեցիի հմամակալ Մարմինին, որ սիրով ընդառաջեց մեր դիմումին եւ գործը յաջողութեամբ պսակուեցաւ:

ԳԻՐՔԵՐՈՒ ՆՈՒԻՐԱՏՈՒՄԻՆԵՐՈՒ

Պէտք է շեշտել որ գիրքերու նուիրատուութիւն-

ները անպակաս եղած էին այն Տարեշրջանին. գաւնագան հեղինակներ, գրավաճառներ, հաստատութիւններ եւ գրասէր անհատներ սիրայօժար կերպով նուիրած են 475 անուն գիրք, որոնցմէ 289 հատը հայերէն: Իւրաքանչիւր նուիրատուին ասանձին շնորհակալական բացիկ զրկուած է, եւ ՍԻՈՆ-ի կողմէն վրայ կանոնաւոր կերպով կը հրատարակուին բոլոր նուիրատուներուն անունները: Պարտք կը գրանց կրկին անգամ յայտնել վեհանձն բոլոր նուիրատուներուն մեր շնորհակալութիւնները:

ԹԵՐԹԵՐ ԵՒ ՊԱՐԲԵՐԱՎԱՆՆԵՐ

Իրողութիւն է որ այս տարի աւելցաւ մասնատացած քերթերու եւ պարբերականներու քիւր: 14 տարիներ առաջ Մատենադարանի ընթերցարանի քերթերու քիւր միայն 80 էր, մինչ ներկայիս կը ստանանք մտաւարապէս 280 տեսակ քերթեր, համըղենք, ամսագրեր, պարբերաքերթեր, որոնց կէտը հայերէն լեզուով: Այն քերթերը կը ստացուին երբէ 46-երով. ա) ՍԻՈՆ-ի նոր փոխանակութեամբ, նայնիսկ կարգ մը օտար լեզուով քերթեր, բ) Քրիստոսարար արամադրուելով խմբագրութեանց կողմէ, գ) Տեղական արարական եւ այլ 5 քերթերու բաժանորդագրուելով:

ԵՆԵՄՏԱՎԱՆ

1964 Մայիս — Ապրիլ 1965 Տարեշրջանի Մատենադարանիս ելուտական վիճակը հետևեալն է.—

Ե. Տ. Ֆիլս

1— Նոր գիրքերու զեման, կարգ մը թերթերու բաժնեկիներու եւ փոխանակութեամբ ստացուած գիրքերու համար եղած ծախք.	114-985
2— Մանր ծախք, դրոշմաթուղթ, նորոգութիւնք, եւ.	151-045
3— Մատենադարանի գիրքերու եւ թերթերու կազմողչէք	125-000
4— ՍԻՈՆ-ի հետ փոխանակուած թերթերու ծախք (Վճարուած ՍԻՈՆ-է)	100-000
5— Ամսականք	180-000

Յարց. Տիմար.— 671-010

ՍՍՀՄԻ ԳԱՍՏՃՆԱՆ
 Ֆարսուղար Կիւլպէնկեան Մատենադարանի
 Առաջ. Աբրահայմ Սրբոց Յակոբեանց,
 ԵՐՈՒՍԱՂԷՄ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ — ԲԵՄԱԿԱՆՔ

● ԴՆ. 2 Յուլիս.— Վաղուան Համբարձման սուրբ առիթով, կիսօրէն ետք ժամը 2-ին Գերշ. Տ. Նորայր Եպոս.ի զիխաւորութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժներով բարձրացան Զիթենեայ Լեռ, ուր Համբարձման Սրբատեղւոյն վրայ կառուցուած մեր վրանամատարան մէջ պաշտուեցան երեկոյան ժամերգութիւնն ու նախատանկը: Իրիկեազէմին կատարուեցան նաև «Եկեացէ՛ն՝ եւ լսկմա՛ն կարգերը, ու սպա գէշերային եւ առաւօտեան ժամերգութիւնները, որոնք նախագահեց Նոզը. Տ. Կիւրիզ Վարդապետ: Աւարտութիւնները աւարտեցան գէշերուան ժամը 10-ին:

● ԵՆ. 3 Յուլիս.— ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԵՆԱՌ: Առաւօտեան ժամը 7-ին, Լուսարբայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս.ի զիխաւորութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժներով բարձրացան Զիթենեայ Լեռ եւ Հրաշափառչով մուտք գործեցին Համբարձման ՍԱՐՔՐԱՏԵՂԻՆ, ուր մեր վրանամատարան մէջ օրուան հանդիսաւոր Ս. Պատարազը մատոյց Գերշ. Հանդիսայեա Սրբազանը: Մայր ԱՅՈՒԿ ՍԻՆԷՆ Ս. Էլմիսիին փոխարդութեան տարեկարձին տոբիթով կատարուած Հայրապետական Մաղիանքին եւ Ս. Պատարազին ետք Սրբաղայրի առջև կատարուած ՎՃԻՂՈՍՏՈՒՆԻՆ նախագահեց Գերշ. Լուսարբայեա Սրբազանը:

— Կէսօրէն վերջ Մայր Տաճարին մէջ կատարուած ՎՃԻՂՈՍՏՈՒՆԻՆ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպոս.:

● ԵՐ. 5 Յուլիս.— Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Համբարձման վերնամատարան մէջ: Ժամաբարն էր Նոզը. Տ. Սամուէլ Արք. Աղոյրեան:

— Բ. Ծաղկազարդի նախատանկը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետայ եկեղեցիին մէջ: Հանդիսայեան էր Գերշ. Տ. Նորայր Եպոս.:

● ԿԻՐ. 6 Յուլիս.— Երկրորդ Ծաղկազարդ: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ եւ Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամաբարն էր Նոզը. Տ. Ներսիս Վրգ. Բապուճեան:

● ԵՐ. 12 Յուլիս.— Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Առաքելոց վերնամատարան մէջ: Ժամաբարն էր Նոզը. Տ. Արշակ Արք. Խաչատուրեան:

— Հոգեկալստեան մեծահանգէս նախատանկին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարբայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս.:

— Իրիկեազէմին, Մայր Տաճարին մէջ կատարուեցան «Եկեացէ՛ն՝ եւ լսկմա՛ն կարգեր: Հանդիսայեան էր Գերշ. Տ. Նորայր Եպոս.:

● ԿԻՐ. 18 Յուլիս.— ԼՈՒԳԵՊԱՆՈՒՍ: Բոյրեկնդմ նշխակմա պահոց: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարազը Մայր Տաճարի Աւազ Սնդանին վրայ մատոյց Լուսարբայեա Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Ս. Պատարաբի ընթացքին կարգացուեցաւ Յովհ. Բուկերեանի Հոգեկալստեան ներբողը, որմէ ետք կատարուեցաւ Հոգեկանգատեան Հանդիսաւոր պաշտոն՝ Ս. ԱՅՈՒՆՅՈՒՅ Կանոնացեալ Պատրիարքաց Հոգիներուն համար, նախագահութեամբ Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս.ի:

— Կէսօրէն ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած ՎՃԻՂՈՍՏՈՒՆԻՆ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպոս., որ ժամերգութիւնն ետք կատարեց ընթերցումը Լամբրոնացիի Հոգեկալստեան ներբողին:

● ԵՐ. 19 Յուլիս.— Է. օր Նոգեգալտեան: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայրաձանքի տանիքին սրահեկղզովոր գոթաւող Ս. Հոգիի Նուիրուան մատարան մէջ: Ժամաբարն էր Նոզը. Տ. Յովսէփ Վրգ. Մամուր:

● ԿԻՐ. 20 Յուլիս.— Յիշատակ Նշխայի մարգարիին: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Եարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ժամաբարն էր Նոզը. Տ. Վաչէ Արք. Իգնատիոսեան:

— Ս. Հոբիսիմեան նախատանկին ի Ս. Հրեշտակապետ նախագահեց Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս.:

● ԲՆ. 21 Յուլիս.— Ս. Կուսմեցմ Հոբիսիմեան: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Պատարազը մատուցուեցաւ եկեղեցիի աւանդատան՝ Ս. Հոբիսիմէի մատարան մէջ: Ժամաբարն էր Նոզը. Տ. Վաղարշ Արք. Խաչատուրեան:

● ՈՐ. 25 Յուլիս.— Նախատանկին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս.:

● Եր. 28 Յունիս.— Ս. Հօրմ մերջ Գրիգոր Լուսաւորյնն իմ ի վիրապէմ տօնին առիթով, Ս. Պատարարը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդատան՝ Ս. Լուսաւորչի սեղանին վրայ: Ժամադարն էր Հոգչ. Տ. Սամուէ Արղ. Աղոյնան:

— Նախատօնակին Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո., որմէ ետք, ըստ սովորութեան, երգուեցաւ «Տէր Ողորմեա»:

● Կիր. 27 Յունիս.— Տօմ կաթուղիկէ Եկեղեցւոյ Ս. Էլմիոննի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարարեց Հոգչ. Տ. Տաթև Արղ. Դարիպեան: Ս. Պատարարի ընթացքին կատարուեցաւ «Հայրապետական Մաղթանք», նախողհուսութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո.ի: Ապա Հոգչ. Տ. Կիւրեղ Վրղ. Գարիկեան կուռ քարոզով ժը պանծացուց Ս. Էլմիոննի դերը մեր ժողովուրդի կհանրին մէջ՝ իրրեւ հոգեւոր-մշակութային եւ Հայ ողհկանութեան կեդրոն, զորիչ ոյժ վտարանդի Հայ բեկորներուս:

— Կէսօրէն ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Անդառտան»: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպո.:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Վ Ա Ն Գ

● Գչ. 1 Յունիս.— Ամեն. Պատրիարք Ս. Հայրքե եւ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո. վերազարման Անթիլիսսօնն, ուր մեկնած էին ներկայ ըլլալու Միւսուծօրհուսութեան:

● Ուր. 4 Յունիս.— Երեկոյեան, Իտալիոյ ազ-

գային տօնին առիթով, Իտալական Հիւպատոսարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո. Առլանեան, ընկերակցութեամբ Տիար Կ. Հինդլեանի:

● Կիր. 6 Յունիս.— Երեկոյեան, Շուէտի ազգ. տօնին առիթով, Շուէտական Հիւպատոսարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո., ընկերակցութեամբ Աւագ-Քարաքման Հոգչ. Տ. Գէորգ Վրղ.ի եւ Տիար Կ. Հինդլեանի:

● Եր. 12 Յունիս.— Երեկոյեան, Անգլիոյ Էլիզապէթ Բ. Քաղաւիի ննպեան տարեգարմին առիթով, Բրիտանական Հիւպատոսարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղաւ Ամեն. Պատրիարք Ս. Հայրք, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո.ի, Գիւսանապետ Հոգչ. Տ. Շահէ Վրղ.ի, Հոգչ. Տ. Գէորգ Վրղ.ի եւ Տիար Կ. Հինդլեանի:

● Կիր. 27 Յունիս.— Երեկոյեան, Ն. Ս. Պօղոս Զ. Պապի զահակալութեան 2-րդ տարեգարմին առիթով, Լատինաց Պատրիարքարանի եկեղեցիին մէջ մատուցուած Ս. Պատարարին եւ կատարուած զոհանական մաղթանքին ներկայ գտնուեցաւ Գերշ. Տ. Սուրէն Արքեպո., ընկերակցութեամբ Հոգչ. Տ. Գէորգ Վրղ.ի եւ Տիար Կ. Հինդլեանի:

● Գչ. 30 Յունիս.— Երեկոյեան, Կոստանտնուպօլիսի Պատական Նօտրադամի կողմէ Զիթենեայ Լեւոն իր ընկարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Պատրիարք Ս. Հայրք, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպո.ի եւ Տիար Կ. Հինդլեանի:



Տ Ա Ր Ե Կ Ա Ն Հ Ա Ն Գ Ի Ս Ո Ւ Թ Ի Ի Ե Ն Ե Բ
Ս . Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ձ Ա Ց Ե Ր Կ Ր Ո Ր Գ Ա Կ Ա Ն Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն Ի

13 Մայիս 1965, Հինգշաբթի օր, Ս. Թարգմանաց Երկրորդական Վարժարանին ներս վերջ գտած դպրոցական 1964-1965 տարեշրջանի դասուսանողաչափները: 15 եւ 16 Մայիսի Ետքաք եւ Կիրակի օրերուն ալ Վարժարանը ունեցաւ իր Տարեկան Պագարը, իսկ 19-20 Մայիս՝ ամառվերջի Բնուաչափները, որոնց յայտնորդեցին դպրոցական տարեկանի կամգիտութիւնները: Ստորեւ ամոնց կախիր՝ ճկարագրականը:

Ա . Տ Ա Ր Ե Կ Ա Ն Դ Ա Շ Տ Ա Հ Ա Ն Կ Ի Ս

Գ . Ա Մ Ա Վ Ե Ր Ջ Ի Հ Ա Ն Կ Ի Ս
Ե Ր Կ Ր Ո Ր Գ Ա Կ Ա Ն Բ Ա Ճ Ի Ն Ի

Տեղի ունեցաւ Կիրակի, 30 Մայիսի կէսօրէ ետք ժամը 4-ին, Ժառանգաւորաց Վարժարանի մարզադաշտին վրայ, ի ներկայութեան միտքան Հայրերու եւ ստուարաթիւ ժողովուրդի:

Մարզիկներու տողանցքէն եւ արջալական ջաշիւղէն վերջ, շուրջ երկու ժամեր Հանդիսականները վաշիւղէն զարոյցն ներս տարուած Փիշիբոկան լուրջ դաստիարակութեան արտաւան մը ճիգին տրդիւնքը: Տղոց նոր մարզիչ՝ Պր. Արմենակ Պատմական եւ աղիւկանց մարզիչ Օրդ. Շուշան Յովսէփեան ըրած էին իրենց կարելիք՝ մարմնամարզի միջոցաւ մեր նոր սերունդը կայտաւ ու տողով պահելու Հասար: Այս տարի, ընդհանուր խաղացանկին վրայ աւելցած էին զուգընթաց ալլազան տեսակներ: Աշակերտութիւնը — մանկ թէ աղիւկ — բաժնուած էր երկուական խումբերու, նախընթաց տարիներու նման: Վազբի, ոտուժի, դիպարմանժի, պարանաճողութեան եւ ալ խաղերու ընթացքին վարժարանի աշակերտները ցուցաբերեցին ժողովական լու աղի եւ տիրացան լուսագոյն արդիւնքներու:

Դասուսանողէս աւարտել, Հողը. Տեսուչ Տ. Կիրակի Վրդ. Գարիկեան արտակներով պարգևատրեց յաջող մարզիկները, ինչպէս նաեւ տարուին ընթացքին կատարուած մարզական զանազան խաղերու մէջ առաջնութիւն չափողներն ու խմբագրողները:

Բ . Ա Մ Ա Վ Ե Ր Ջ Ի Հ Ա Ն Կ Ի Ս
Մ Ա Ն Կ Ա Վ Ա Ր Տ Ի Ջ Ի Բ Ա Ճ Ի Ն Ի

6 Յունիս 1965, Կիրակի կէսօրէ ետք ժամը 4-ին, Ժառանգաւորաց Վարժարանի ձեմարանին մէջ կատարուեցաւ Ս. Թարգմանաց Մանկապարտեղի Ամառվերջի Հանդէսը, ի ներկայութեան Հողանորէ Հայրերու, ծնողներու եւ Հանդիսականներու:

Մանկական արտասանութիւններով, երգերով ու Հանելիկ պարերով Մանկապարտեղի փոքրիկները մաս երկու տարիեր ներկաներէն խլեցին խաղաղաւու եւ շրճուաղին ծափեր: Ստացուած արդիւնքը, ինչպէս Հողանորէ Տեսուչը շնորհ իր փակման խօսքին մէջ, լուսագոյն ապացոյցն էր յազմամայ Մանկապարտեղականութիւն Օրդ. Տիգրանուէի Նալպանտեանի եւ իր օգնական երկու ուսուցչուհիներուն տարուան մը Հոգնուէր ու սրտեանն շախտանքին:

23 Երկուս փոքրիկներ իրենց վկայականները ըստացան Տեսուչ Հոր ձեռքէն, յառաջիկայ տարեշրջանին անցնելու Համար Նախակրթարանի բաժնի:

Հանդէսը փակուեցաւ Տէրուսական աղօթքի երգեցողութեամբ եւ Տեսչին զպահանջելով:

20 Յունիսի երեկոյեան ժամը 7-ին տեղի ունեցաւ Ս. Թարգմանաց Վարժարանի Երկրորդական Բաժնի Ամառվերջի Հանդէսը, զարմեալ Ժառանգաւորաց Վարժարանի ձեմարանին մէջ: Հանդէսին կը նախագահէր Լուսարարապետ Գրեշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Աշտիեան:

Նկատելով որ այս տարի յիմամեակն է Հայկական Մեծ Եղեռնին, Տեսութիւնը գովելի դաշափար: ունեցած էր Հանդէսին առաջին մասը յառկանցնելու այդ նպատակին, մեր նահատակներու օգնելու ընդ առնախօսութիւններով, մենեղներով եւ ուղեբովներով, ինչպէս նաեւ Հանդիսան շարականներէն երգեցողութեամբ: Աւարտական դասարանի զբիթ բոլոր աշակերտները մաս ունէին յայտագրին մէջ:

Հանդէսի երկրորդ բաժնիը նուիրուած էր վերածաղկած ներկայ Հայաստանին: Դարձեալ ընթացաւ կարտ աշակերտներու կողմէ տրուեցաւ Հայաստանի անկախութեան պատմական, ինչպէս նաեւ ամփոփ պատկեր մը՝ ներկայ Հայրենիքի սահմաններէն ներս դիտական, զեղարուեստական, մշակութային, ճարտարաւեստական եւ ալ մարզերու մէջ իրազօրեան նուաճումներուն՝ թիւերով եւ փաստացի տուեաններով: Եղան խմբերգներ՝ նուիրուած վերագարթեան Հայրենիքին: Երկու մասերուն ալ խմբերգները ձեռնահարմարէն կը զեկամարէր Վարժարանի երաժշտութեան ուսուցիչ Հողը. Տ. Արշակ Արք. Ռաստուրեան:

Հանդէսի երրորդ բաժնին սկիզբը, Տեսուչ Տ. Կիրակի Վրդ. Գարիկեան կարգաց Վարժարանի միամեակ զործնէութեան ձեմարանին տեղեկագրիւր, զոր կը Հրատարակենք ԱՄԻՆՅԻ այս թիւով: Հրատարակելու յուզիլ երգէն եւ շրճանաւարտուէի օրերորդի մը արտասանած իմաստուած ուղեբովնէ հաջ, կատարուեցաւ վկայականներու եւ քննակներու բաշխումը, ձեռամբ Լուսարարապետ Գրեշ. Հոր: Ընթացաւարտներուն թիւն էր 14, 5 մանկ եւ 9 աղիկ: Մրցանակներ ստացան զանազան ճիւղերու մէջ գովելի աշխատանք ցուցարմար աշակերտներ՝ Երկրորդական Բաժնի եւ Նախակրթարանի բոլոր դասարաններէն:

Լուսարարապետ Արքապետի յորդորական փակման խօսքով ու օրհնութեամբ ուղեբովնէ վերջ գտաւ սպաւորիլ այս Հանդիսութիւնը:

«ՍԻՈՆ»-ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՆ ՈՒ ԿԻՒՂՊԵՆԿԱՆ ՄԱՏԵՆԱԴՄԱՐԱՆԸ
ԴՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄ ՍՏԱՑԱՅ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱՎՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դրամք Երբեք Չեն վերադառնում — Անշլ. Քրզմ. Լեօնթին Մատուցան, Նուէր Մ. Ղարսէր-
Լանէ: Թեւրան, 1959, Տպ. Մոզերն, էջ 64:

Դափննազակ — Նուէրուած Հ. Ե. Ընկերակցութեան երեսմեակին, Նուէր Հ. Ե. Ը.—ի Կեդ-
րոնական Վարչութեան: Պէյրուս, 1964, Տպ. Երբակ, էջ 210:

Լուսար — Յուշագրութիւն Ս. Հովհաննի (Նուէրատու): 1964, էջ 32:

Պատարագամատոյց կամ հորհրդատետր Մրշոյ Պատարագի — Թարգմանեաց ի բուն իսկ գրա-
բար բնագրէ յանգղիականն ժիրայր Միսաքեան (Նուէրատու): Պոսթրն, Տպ. Հայրե-
նիք, 1960, էջ 82 և 29:

Կարմրանք վերոնիւս — Քրզմ. Նուարդ Թաթարեան (Նուէրատու): Իսթանպուլ, 1933, Տպ.
Տօղա, էջ 260:

18-րդ դարու նարմարուլ — Հ. Ղ. Ինճէճեան: Քրզմ. Քրչերէնէ Հրանդ Տ. Անդրէասեան
(Նուէրատու): Իսթանպուլ, 1956, Տպ. Իսթանպուլ, էջ 191:

Ամաւոր Ուլիմ — Անգլանիկ Արարատ (Նուէրատու): Պէյրուս, 1964, Տպ. Սեւան, էջ 87:

Խարիսեմէ Հնաւ — Արճէն Դարեան (Նուէրատու): Պէյրուս, 1964, Տպ. Առլա, էջ 189:

Հաւատի Շոյեր — Վեր. Կ. Ս. Թիլքեան (Նուէրատու): Հատր Ա., Պէյրուս, 1964, Տպ.
Սեւան, էջ 76:

Աշխարհագրութիւն Արդի Հայաստանի — Յարութիւն Մ. Վրդ. Մուշեան (Նուէրատու): Պէյ-
րուս, 1964, Տպ. Սեւան, էջ 108:

Ի Սեր Հայ Լեզուի Ի Գրականութեան Մտերութեան — Մ. Տէր Գրիգորեան (Նուէրատու):
Փարիզ, Տպ. Արաք, էջ 62:

Փերիոյի Հայ Աշուղները — Լ. Գ. Մինասեան (Նուէրատու): Թեւրան, 1964, Տպ. Մոզերն,
էջ 249:

Տեղափոխկամ Ալլով — Աւ. (Նուէրատու): Ե. Հատր, 1964, Թիւ 5(53):

Ես և Ուրիմեր — Ջարեհ Երախունի (Նուէրատու): Իսթանպուլ, 1964, Տպ. Էրսրէւ, էջ 71:

Քար Կարիմեր — Ջարեհ Երախունի (Նուէրատու): Իսթանպուլ, 1964, Տպ. Մերս, էջ 70:

Հնամէ Հայրենակամ — Արա-Ջափեան (Նուէրատու): Պէյրուս, 1964, Տպ. Սեւան, էջ 177:

Օրացոյց 1965 — Ս. Յակոբյ Տպարանի, Երուսաղէմ:

Բաժնի Օրացոյց — Տաճատ Գողոսեան (Նուէրատու): Թեւրան:

Օրացոյց 1965 Թուականին Քրիստոսի — Ա. ՔՆյ. Եղգարեան: Նոր-Ջուզ, Տպ. Ս. Աժ-
նափրկեան Վանուց:

Օրացոյց 1965 — Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Աթիլիսա:

Աստուածաշնչկամ ճաշու Ընթերցումներ — Կիլիկիոյ Կաթողիկոսութեան. ԻԱ. Տարբ, 1965:

Տօնացոյց 1965 Տարւոյ — Ս. Յովհաննէս-Մկրտիչ Եկեղեցի, Փարիզ:

Ընդհանուր Տեղեկագիր Հ. Բ. Ը. Միութեան — 1962 և 1963: էջ 53 և 55:

Ժամանակագրութիւն կամ Տարեկամէ Եկեղեցական — Ստեփանոսի Թուրքոյ: Հրատարակեց
Հ. Համազասպ Ոսկեան: Նուէր Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան: Վիեննա, 1964,
Տպ. Միլիթարեան, էջ 231:

Մտուեր և Լայս — Էլիզ Մէնտերեան (Նուէրատու): Փարիզ, 1964, Տպ. Տէր Յակոբեան,
էջ 250:

Աշմա Գիւմ — Պ. Քալիբրուհի (Նուէրատու): Պէյրուս, 1964, Տպ. Սեւան, էջ 217:

Մեր Կենտարանկամ Յուրեր և Նիւթ Հ Յ — Տէթ. Վարդ Շիկակեր (Նուէրատու): Իսթան-
պուլ, 1965, Տպ. Օլա, էջ 32:

Ս. Գիրքէն Յալէր և Յոյեր — Թովմա Ա. ՔՆյ. Շիկակեր (Նուէրատու): Իսթանպուլ, 1964,
Տպ. Օլա, էջ 203:

Ով Տէր, Խօսէ — Քաղց Պ. Պ. Աճէճեան (Նուէրատու): Պէյրուս, 1965, Տպ. Տօնիկեան, էջ 24:

Հայրենի Գիւլ — Մատուր Գրչարեան (Նուէրատու): Փարիզ, 1964, Տպ. Տէր Յակոբեան,
էջ 163:

Մեծապատիւ Մտարցկամներ — Յ. Պարսեան: Արարեթի Քարգմանեց Նիզար Խալիլի:
Նուէր շարթօճքէն: Հայէպ, էջ 139:

Յուշամատենա Աւետիս Մ. Գալմիւսարեանի — Վահէ Կիւլպէնկեան, Նուէր Գ. Համալեանէ:
Պէյրուս, 1965, Տպ. Տէր Սահակեան, էջ 222:

Տիպար Ուսուցիչը — Յովհաննէս Պուճիգանեան: Նուէր Յ. Պուճիգանեանէ. Երուսաղէմ.
Տպ. Սրբոց Յակոբեանց, 1965, էջ 23:

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

<u>Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն</u>		<u>էջ</u>
Դպրոցական Հումմաքը	Ա. Գ.	218
<u>Ս. Գ Ր Ա Կ Ա Ն</u>		
Ստարականք	Ե.	216
Մեծալ Մազու Շուրբ Գոմուդ Զեազդրմբը Եւ Նոր Կտակարանի Գիրքերը	ՆերՍեչ ՎրԴ. ԲԱՊՈՒՋԵԱՆ	220
<u>Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ե Ա Կ Ա Ն</u>		
Երից Վարդապետաց	ԱՐՄԷՆ ԵՐՎԱԹ	226
Ազօբ և Առատեան	ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ	227
<u>Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն</u>		
Յիլատեփիոյ Հայերէն Զեազդրմբը	ԶԱՒԷՆ ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ	228
Հայ Երածիտ Վարդապետներ	ԶՕՀՐԱԳ ՍՐԿ. ՇԱՄԼԵԱՆ	232
<u>Վ Ա Տ Մ Ա Կ Ա Ն</u>		
Հայ Երուսաղէմը Դարերու Մէջէն	ՎԱՀՐԱՄ ԿԵՕՔՃԵԱՆ	235
<u>Մ Ա Ն Կ Ա Վ Ա Ր Ժ Ա Կ Ա Ն</u>		
Հայ Դպրոցը Եւ Արդի Մանկավարժութիւնը	ԱՐԱՅ ԳԱՒՅԵԱՆ	239
Տարեկան Տեղեկագիր Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի	ԿԻՐԵՂ ՎՐԴ. ԳԱՐԻԿԵԱՆ	243
Տարեկան Տեղեկագիր Իւզոյշեան-Կիւլլէնկեան Վարժարանի	ԱՆԱՀԻՏ ՈՍԿԵՐԶԵԱՆ	249
Տեղեկագիր Երուսաղէմի Կիւլլէնկեան Մտտեճայարանի	ՍԱՀԱԿ ԳԱՒՅԵԱՆ	251
<u>Ս. Յ Ա Կ Ո Ւ Ի Ն Ե Ր Ս Է Ն</u>		
Եկեղեցական-Բնական		252
Պատմական		253
Տարեկան Համդիսութիւններ Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի		254
Յանկ Խմբագրութեան Եւ Գ. Կիւլլէնկեան Մտտե- ճայարանին Նուիրուած Գիրքերու		255
Բովանդակութիւն		256

«ՍԻՈՆ»ի վերաբերեալ ամէն քաղաքացիութիւն և առաջուճ կատարել հետեւեալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF «SION»,
P. O. BOX 4001, JERUSALEM - JORDAN.

«ՍԻՈՆ»ի տարեկան բաժնեգրին է Ամերիկայի համար՝ 5 Տոլար
բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սթերլինգ

تصراها - بطريكية الارمن الارثوذكسي المدير والحرر المسؤول - صاحب النياقة رئيس الاحافه هايكازون أبراهاميان
يوليو ١٩٦٥
طبع في مطبعة دير الارمن - القدس
العدد ٧